



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

264
LH - 55

2785

Ե Գ-ԲՈՅ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ
Գ. Գ. Հայլաձեանց.
թ. 45, գ. բն 10.

72



2010

19
Napoleon III 200⁰
Lugano 200⁰



Lugano 50.

Կայսերական Գրադարան

2647 Աշ

Ա-55 ԱՍՏԵՏՐ

ՄԵԿՆՈՒԹԵԱՆ

ԽՈՐՀՐԴՈՅ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ

ՄՐԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻՆ


3969
1008
36801



4=

ԻԹԵՈԴՈՍԻԱ,

ՀՏՎԱՐ. Խաղիս. Ուսումնարանի Ազգիս Հայոց.



23211

ԴՐԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

ՅԵՐԵՎԱՆԻ ՊՐԵՖԵՐԵՆՑ ՏԵ ՅՈՒՆԻՑԱՆ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ



ՀՐԱՄԱՆԱՀ ԳՐԱՔՆՈՒԹԵԱՆ .

ԽԹԷՇՈՂՈՍԻԱ , ի22 Նոյեմբերի 1862.



լոթ միւրքայիմաս պդաս ։ Խառնով ձեզ Ա մկնչօքս
Համբաց ։ Ա ։ Արամատավայ ամառէ միյմանցը ։ ցը
տպաց ։ ցուքրաքրդայ մօղբացցո ձիմչիմում ամմ
աոց միւրքիմայ վայառամ ցըտս գո խիշ ուրի
այլ ցրոցութիւն ։ Վայառամ ամուսնու մըրումանցա
ցը ։ միւրքամուցցնոյ բնաւածան ։ արո՞ ։ Ճ բոյ
առու թիցցափ զին առո զին ։ զին բայլ ցըժաւաց



յս դասատետը քաղուած մի է
այն ընդարձակ աշխատասիրու-

թեան որ կպատրաստուի իվերայ
կարգաւորութեան հասարակաց ա-
ղօթից Հայաստանեայցս Եկեղեցւոյ ։

Եթէ այն քահանայից եւ ընդիանը ապէս
աստուածաբանական գիտութեան հետե-
ւողաց հարկաւոր է, ոա այն կերպով գրուած
է որ ամենայն բարեպաշտ հաւատացելոց պի-
տանի եւ օգտակար լինի, ուստի եւ ազգային
միջակ ու բարձրագոյն ուսումնարանաց ան-
շուշտ կարեւոր ։

Մեր ազգին Եկեղեցական մատենագրութեա-
նը հմուտ եղողներուն յայտնի է որ Երեք գլխա-
ւոր հեղինակ եւ առաջնորդ ունիմք իին ատե-
նէն Մեկնութեան խորիրդոյ սուրբ Պատարագին,

այսինքն Մեծն Խուրով՝ սուրբ Նարեկացւոյն հայ-
րը, երանելին Ներսէս Լամբրոնացի, եւ Յովհան-
նէս Արճիշեցի սրբակըօն Վարդապետը։ Տարա-
կոյս չկայ որ սուրբ Պատարագի խորհրդոյն ըստ
արժանւոյն խորհրդազգած լինելցանկացողը կա-
րող է նոցա, մանաւանդ Լամբրոնացւոյն՝ գը-
րուածքը կարդալ։ Բայց այս մեր փոքրիկ դասա-
տետրակն եւս՝ իբրեւ անոնց մէկ քաղուածքը՝
իւր պիտանութիւնն ունենալով, յուսամք թէ սի-
րով կընդունուի յամենայն բարեպաշտից եւ ի-
վարժապետաց կըօնական գիտելեաց ազգիս։

Phi. Psi. U.

Գայի ազգական մասնաւութեան
կորպորմի սցւամատական քվեօք
սշբազմաթիրոց ու բնեամաթուղ միա ՀԱՅ
մասն մասնաւույք մայիսամականական
առաջք խօսդմի միա առ է դուռաքան բարու
ապահովութեան մասնաւութեան մասնաւութեան դուռ
վեայ և առ վասա վայի գայտարո ու վատա
նու բարու առաւու միաքանչեաց ու յացքի
գարմաք առաւ

ԴԱՍԱՏԵՏՐ

ՄԵԿՆՈՒԹԵԱՆ

ԽՈՌՀՐԴՈՅ ԵՒ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆՑ

ՍՐԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻՆ

ՆԱԽԱԳԻՑԵԼԻՔ.

Հ. Ի՞նչ է պատարագը .

Պ. Պատարագն է անարիւն զոհ մարմնոյ եւ արեանն Քրիստոսի Տեառն մերոյ , զոր ինքն Քրիստոս եւ եկեղեցին Քրիստոսի կը-մատուցանեն Աստուծոյ իձեռն քահանայից ընդ տեսակօք հացի եւ գինոյ՝ իյիշատակ պատարագի սրբոյ Խաչին :

Հ. Բնդէր զոհ կասուի պատարագը .

Պ. Վասն զի հին ատենի արտաքին զոհե-րուն պէս կմատուցուի Աստուծոյ , փոխարկ-մամբ հացին եւ գինոյ իմարմին եւ յարիւն Քրիստոսի :

Հ. Ո՞վ է մատուցող սուրբ պատարագին .

Պ. Միայն քահանայական կարգն ունողք ,
որք եւ իրենց պատարագ մատուցած օրը
ժամարար կասուին , այսինքն այն օրուան ժամ-
երգութիւնը կատարող ու պատարագը մա-
տուցող :

Հ. Ընդէր կասուի թէ Քրիստոս եւ եկեղե-
ցին Քրիստոսի կմատուցանեն պատարագը
Աստուծոյ .

Պ. Վասն զի պատարագի խորհրդոյն ըուն
մատուցողը ինքն իսկ Քրիստոս է՝ քահանայա-
պետն ճշմարիտ . բայց եւ ամենայն հաւա-
տացեալք , — որոց գլուխք եւ պաշտօնեայք
են եպիսկոպոսներն ու քահանաները , — կը-
մատուցանեն այս գերագոյն զոհը՝ ըստ հրա-
մանի Փրկչին որ ասաց առաքելոց . « Զայս
արարէք առ իմոյ յիշատակի » . — Այսպէս
ըրէք իմ յիշատակիս համար :

Հ. Ժամարար քահանային սուրբ պատարա-
գը մատուցանելու համար ըրած պատրաս-
տութիւնները որոնք են .

Պ. Օրերով առաջ եկեղեցւոյ գաւիթը կամ
ժամատան մէջ ննջել , վերջին իրիկունը
ութը կանոն կամ գոնէ մէկ կանոն սաղմոս
քաղել , եւ պատարագ մատուցանելու օրը
ուրիշ քահանայի մը առջեւ իւր մեղքերը
խոստովանիլ :

Հ. Ե՞րբ հաստատեց Քրիստոս պատարագի խորհուրդը .

Պ. Իւր չարչարանաց նախընթաց օրը , յորում հացն ու բաժակը առաւ ու ասաց .

«Այս է մարմին իմ որ վասն ձեր եւ բազմաց բաշխի : — Այս է արիւն իմ որ յաղագս ձեր եւ բազմաց հեղանի : — Զայս արարէք առ իմոյ յիշատակի » . այսինքն . Այս իմ մարմինս է որ ձեզի եւ ուրիշ շատերու համար կբաժնուի : — Այս իմ արիւնս է որ ձեզի ու շատերուն համար կթափուի : — Այս բանս ըրէք իբրեւ ինծի յիշատակ :

Հ. Ի՞նչ վախճանաւ կմատուցուի սուրբ պատարագը .

Պ. ա, Իվառաբանութիւն Աստուծոյ՝ իբրեւ ողջակէղ . թ, իքաւութիւն եւ իթողութիւն մեղաց՝ իբրեւ զոհ քաւութեան . զ, ինչան գոհութեան եւ շնորհակալութեան մերոյ առ Աստուծ . եւ դ, իհայցուած շնորհաց եւ ողորմութեանն Աստուծոյ :

Հ. Ո՞ւմ համար կմատուցուի սուրբ պատարագը .

Պ. Վասն ամենայն մարդկան՝ կենդանեաց եւ ննջեցելոց :

Հ. Ո՞ւր կամ ինչպիսի տեղեր կարելի է մատուցանել սուրբ պատարագը .

Պ. Եկեղեցիներու եւ օրհնեալ մատուռներու մէջ, օծեալ վէմ ունեցող սեղանի վերայ:

Հ. Շարժական սեղանի վերայ կարելի է պատարագ մատուցանել.

Պ. Այս, եւ այս սովորութիւնը շատ հին է ամենայն եկեղեցեաց մէջ:

Հ. Սկիհն ու մաղղման ինչպէս պիտի լինին.

Պ. Հին ատենի սկիհը եւ մաղղման (այսինքն սկիհի ծածկոյթը կամ խուփը) կլինէին փայտէ, քարէ, ապակիէ, ոսկորէ, պըղնձէ, անագէ, արծըթէ եւ ոսկիէ. իսկ այժմ վաղուց սովորութիւն եղած է ոսկիէ ընել սկիհը եւ մաղղման, կամ թէ ոսկեզօծ արծաթէ:

Հ. Քշոցը ինչ խորհուրդ ունի.

Պ. Հին սովորութիւն էր եկեղեցեաց քրիստոնէից որ սեղանոյն քովը ճանճ քշելու գործիք մը կդրուէր, եւ կիսասարկաւագներէն մէկը անով սկիհէն հեռու կքշէր ճանճերը: Յետ ժամանակաց այն գործիքը գեղեցկացուցին, եւ եղաւ այժմու իշոցը՝ որ մեր Հայաստանեայց եկեղեցւոյ գեղեցիկ զարդերէն մէկն է:

ԶԳԵՍՔ.

Հ. Եպիսկոպոսունք եւ քահանայք պատարագ մատուցանելու ատեն ինչու համար սովորականէն տարբեր զգեստներ կհագնին.

Պ. Աւելի վայելչութեան, մաքրութեան եւ ժողովրդեան պատկառանք ազգելու համար. ինչպէս որ հին օրինաց մէջ եւս պատուիրած էր Աստուած Մովսիսի ձեռքովը որ քահանայապետն ու քահանայք եւ բոլոր պաշտօնեայք սեղանոյն իրենց համար զատ զատ զգեստներ ունենան :

Հ. Ժամարար քահանային իւրաքանչիւր զգեստները մէկ մէկ խորհուրդ կամ նշանակութիւն ունին թէ ոչ .

Պ. Սուրբ Հարք այն զգեստուց ամէն մէկուն վրայ պէս պէս բարոյական ու վայելուչ խորհրդածութիւններ կընեն. եւ ժամարարը ամէն մէկ զգեստը հագնելու ատեն ասած աղօթական խօսքերուն մէջ այն բարոյական նշանակութիւնները կուտայ անոնց. որ բարեպաշտական եւ գեղեցիկ արարողութիւնէ:

Հ. Ժամարարին զգեստներուն բնական նշանակութիւնները թնչ են.

Պ. Սաղաւարտն ու վակասը կնգուղի կամ հովուական վեղարի տեղ են՝ գեղեցկացած. փորուրարը եւ բազպանները հին ատենի Հրէից քահանաներուն եփուդին տեղը, եւ շուրջառը կամ նափորտը պատմուանին տեղը:

ԺԱՄՈՒՅ ԿԱՄ ՑԻՇԵԼԻՔ ասուած տուրքն
ԲՆՀ Ե.

Հ. Ժամուց կամ յիշելիք ասուած տուրքն
ԲՆՀ Ե.

Պ. Ժամուց կամ յիշելիք կասուի այն կամաւոր
ՏՈՒՐՔՆ որ բարեպաշտ հաւատացեալք կու-
տան քահանային՝ խնդրելով որ յիշէ զիրենք
սուրբ պատարագին մէջ. Եւ միանդամայն
այս մտքով որ այն իրենց ընծայած տուրքը
ապրուստ մը լինի քահանային, որ շատ օ-
րինաւոր եւ վայելուչ բան Ե:

Հ. Ուրիշ ԲՆՀ տուրք կուտան հաւատա-
ցեալք ժամարարին կամ եկեղեցւոյն՝ սուրբ
պատարագի համար.

Պ. Ուգողը առջի իրիկուընէ կյուղարկէ
քահանային այն օրուան նշխարքին համար
ալիւր եւ բաժակին համար գինի, եւս եւ
սեղանոյն վրայ վառելու մոմ, եւ ծխելու
խունկ, որ խիստ հին եւ գովելի սովորու-
թիւն Ե, ու մեր ազգին մէջ գեռ շատ տեղ
կպահուի:

ԱԽՈՒՐՔ ԵՒ ԺԱՄ ՊԱՏԱՐԱԳԻՆ .

Հ. Ամէն օր կարելի Ե պատարագ մատու-
ցանել.

Պ. Այո՛, եւ խկզբան առաքեալք ամէն օր
կպատարագէին. բայց յետոյ սովորութիւն
եղաւ կիրակի ու շաբաթ օրերը պատարագ

մատուցանել, թէպէտ եւ ամէն օր մատուցանելն եւս արգիլած չէ: — Մեր եկեղեցւոյ ընդհանուր սովորութիւնն է՝ ազուհացից մէջ եւ նինուէացւոց ապաշխարութեան ուրբաթ օրը, կամ նաեւ բոլոր Առաջաւորաց շաբաթը չպատարագել. իսկ ուրիշ օրեր, մանաւանդ շաբաթն ու կիրակին անպատճառ պատարագ մատուցանել, եթէ մեծ արգելք մի չկայ:

Հ. Օրուան որ ժամուն կմտչի պատարագը.

Պ. Որովհետեւ առաքելական աւանդութեամբ սովորութիւն եղած է ծոմ բերնով պատարագելը, հարկ կհամարուի ճաշէն կամ կէսօրէն առաջ մատուցանել սուրբ պատարագը. եւ սովորաբար երրորդ ժամուն, որ է ըստ Եւրոպացւոց՝ առաւօտեան իննէն մինչեւ տասը կամ տասնըմէկ:

Հ. Իրիկուն ատեն կարելի՞ է պատարագ մատուցանել.

Պ. Այս. ա, Երբոր ստիպողական հարկ մը պահանջէ, ինչպէս Երբ հարկ լինի սուրբ հաղորդութիւն տալ վտանգաւոր հիւանդաց, եւ պատրաստ հաղորդ չգտնուի. Եւ թ, Զատկի եւ Ծննդեան ճրագալուցի օրերը, ինչպէս որ մեր եկեղեցւոյն առաքելաւանդ սովորութիւնն է:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳ ԵԻ ԱՂՕԹՔ ՊԱՏԱՐԱԳԻՆ .

Հ. Պատարագը քանի մաս կբաժնուի ընդհանրապէս .

Պ. Երկու գլխաւոր մաս , որ կասուին Պատարագ երախայից եւ Պատարագ հաւատացելոց :

Հ. Պատարագ երախայից ասուածը ո՞րն է .

Պ. Պատարագին այն մասն է որ երախայք՝ այսինքն չմկրտուած անձինք , եւս եւ ապաշխարողք կամ թերահաւատք կարող էին տեսնել , որպէս զի այն միջոցին կարդացուած եւ տրուած խրատները լսեն . եւ այս մասն է պատարագին սկիզբէն մինչեւ « Խոկ մեք փառաւորեսցուք » աղօթքը , կամ մինչեւ վերաբերութիւնը :

Հ. Պատարագ հաւատացելոց ասուած մասը ո՞րն է .

Պ. Պատարագին երկրորդ մասը , որ վերաբերութենէն կսկսի . վասն զի հին ատենը սովորութիւն էր այն միջոցին եկեղեցիէն դուրս հանել երախայքը (չկնքուածները) , բանադրեալները , անհաւատներն ու ապաշխարողները , եւ միայն հաւատացեալները ներսը թողուլ՝ սուրբ խորհուրդը տեսնող եւ հաղորդուող :

Հ. Պատարագին ընդհանուր կարգը նոյն է յամենայն եկեղեցիս քրիստոնէից .

Պ. Այո , նոյն է ըստ էական մասսանց , բայց գրեթէ ամենայն եկեղեցիք եւս իրենց հա-

մար զատ զատ արարողութիւններով զարդարեր են պատարագի խորհրդոյն կատարումը : Եւ մեր Հայաստաննեայց եկեղեցւոյ պատարագի կարգադրութեան վսեմութիւնն ու գեղեցկութիւնը վկայեալ է նաեւ օտարազգի գիտուններէն (*):

Հ. Պատարագին աղօթքները հին են թէնոր .

Պ. Ամէնն ալ շատ հին են :

Հ. Ո՞վ շարագրած է այն աղօթքները .

Պ. Առաջ Յակոբոս առաքեալը մէկ քանին , գուցէ եւ այլ առաքեալք՝ հիմնադիրք իւրաքանչիւր եկեղեցեաց . բայց յետոյ առաքելաշնորհ սուրբ Հարք , եւ յանուանէ սուրբն Բարսեղ Կեսարացի եւ սուրբ Յովհան Ռոկեբերան շարագրեցին գլխաւոր աղօթքները : Փոքր ինչ յետոյ կամ՝ գրեթէ նոյն ատենները իւրաքանչիւր գլխաւոր եկեղեցիք զանազան աղօթքներով ճոխացուցեր են իրենց պատարագի հանդէսը . մեր սուրբ եկեղեցին եւս զարդարեր է իրենը մինչեւ սրբոյն ներսիսի Լամբրոնացւոյն օրերը . բայց այնուհետեւ գրեթէ բոլորովին անփոփոխ եւ անխախտ

(*) Գաղղիոյ քաջանմուտ աստուածաբանին մէկը կասէ . „Արարողութիւն պատարագին առ Հայս մի իգեղեցկազունիցն և արարողութեանց՝ ոչ միայն Արեւելից , այլ եւ տիեզերական եկեղեցւոյ“ . Եւ ուրիշ տեղ , „Աքանձելի արարողութիւն“ կանուանէ զայն :

մնացած են ըստ ամենայն մասանց մեր պատարագի աղօթքներն ու արարողութիւնները :

Հ. Պատարագի ատեն ժողովուրդը Բնէ աղօթք պէտք է ընէ .

Պ. Անպատճառ հարկաւոր է որ ժողովուրդըն եւս պատարագին մէջ ասուած աղօթքներն ընէ , կամ նոցա իմաստովը շարագրուած ուրիշ աղօթքներ՝ սկիզբէն մինչեւ վերջը . եւ ոչ թէ փայտի պէս կանգնած մտիկ ընէ , կամ թէ սրտին ուզած ժամանակը՝ պատարագի վերջանալուն չսպասելով ձգէ ենէ դուրս , որ շատ պարսաւելի պակասութիւն է :

Ա. Ո. Թ. ՔԳԵՍՏԱՒՐՈՒԹԵԱՆ ՔԱՀԱՆԱՅԻՆ .

Հ. Քահանայն զգեստաւորուելէն առաջ Բնէ աղօթք կընէ .

Պ. Առաջ «Յիշեա Տէր զԴաւիթ» սաղմոսը կաօէ , յորում շատ նշանական ու գեղեցիկ իմաստներ կան .

,, Քահանայք քո զգեցցին զարդարութիւն , եւ սուրբք քո ցնծալով ցնծացեն :

Յիշեա Տէր զԴաւիթ եւ զամենայն հեղութիւն նորա .

Տէր , քու քահանաներուդ վայլած հազուստը արդարութիւնն է , եւ քու սուրբերուդ վայլածը ուրախութիւն եւ ցնծութիւն :

Մի մոռնար Տէր քու Դաւիթ ծառադ ու նորա հեղահոգի բնութիւնը ,

Որպես երդուաս Տեառն ,
եւ ուխտս եղ Աստուծոյ Յա-
կոբայ ,

Թէ ոչ մտից իյարկս տան
իմոյ , թէ ելից յանկողինս
մահմաց իմոց .

Թէ տաց քուն աջաց ի-
մոց , կամ նինջ արտեանաց
իմոց , կամ հանգիստ իրա-
նաց իմոց , մինչեւ գտից
զտեղի յարկի Տեառն Աստու-
ծոյ Յակոբայ :

Ահա լուաք զնմանէ յեփ-
րաբա , եւ գտաք զնա իդաշ-
տըս մայրեաց :

Մտցուք իյարկս նորա , եր-
կիրապազցուք իտեղոց՝ ուր
կացեալ են ոտք նորա :

Արի Տէր իհանգիստ քո ,
դու եւ տապանակ կտակի
սրբութեան քո :

Երիցունք քո գգեցցին զար-
դարութիւն , եւ սուրբք քո
ցնծալով ցնծացեն :

Վասն Դաւթի սիրելոյ քո
մի դարձուցաներ զերես քո
յօծելոյ քումմէ :

Թէ նա ինչպէս երդում ը-
րաւ քեզի , եւ ուխտեց իբրեւ
Աստուծոյ Յակոբայ այս խօս-
քերով .

Ոչ երբէք տանս դռնէն
ներս ոտք կոխեմ , ոչ երբէք
անկողնիս մահիճը եղնեմ
հանգստանալու ,

Ոչ երբէք քուն տամ աջքե-
րոս , եւ ոչ արտեանունքս
(բարրիչներս) փակեմ , եւ
ոչ մարմնոյս անդամները
հանգչեցընեմ , — մինչեւ որ
գտնեմ թէ Յակոբայ Տիրոջն
ու Աստուծոյն բնակութեան
տեղը ուր է :

Ահա յանկարծ լսեցինք որ
Եկիրաբա ըսուած տեղն է ,
եւ մայրիներու դաշտին մէջ
գտանք :

Եկէք մտնեմք նորա բնա-
կարանը , երկրպագութիւնն
ընեմք այն տեղն որ նորա
ոտքերը կոխեր են :

Արի Եկ Տէր քու հանգ-
չելու տեղի , հոն քոդ զայ
նաեւ քու սուրբ ուխտիդ
տապանակը :

Թոդ քու քահանայիցդ
հազուստը արդարութիւն լի-
նի , եւ քու սուրբերդ ուրա-
խանան ու ցնծան :

Քու Դաւթի ծառայիդ սի-
րոյն համար մի դարձըներ
երեսդ քու օծած քազաւորեկ
(կամ քահանայիդ) :

Երդուան Տէր Դաւթի ճըշմարտութեամբ , եւ ոչ սըտեաց նմա , իպտղոյ որովայնի նորա նստուցանել յարու նորա :

Թէ պահեսցեն որդիք քո զօրենս իմ , եւ զվկալութիւնս իմ զոր ուսուցից նոցա ,

Որդիք նոցա նստցին յաւիտեանս յաւիտենից յաբռքո :

Համեցաւ Տէր ընդ Սիոն , եւ ընտրեաց ընակել ինմա . ասէ . այս է հանգիստ իմ յաւիտեանս յաւիտենից . ի սմա ընակեցայց , զի համեցայ ընդ սա :

Զայրիս սորաօրհնելով օրհնեցից , եւ զաղքատս սորա լցուցից հացիւ :

Երիցանց սորա զգեցուցից զիրկութիւն , եւ սուրբք սորա ցնծալով ցնծասցեն :

Անդ ծագեցից եղջիւր ի՛Դաւիթ , պատրաստ արարից զճրագ օծելոյ իմոյ :

Թշնամեաց նորա զգեցուցից զամօք , այս իվերայ նորա ծաղկեսցի սըրութիւն իմ :

Փառք Հօր եւ Որդուոյ եւ Հոգւոյն սըրբոյ . այժմ “ :

Աստուած երդում ըրած է Դաւիթի ճշմարիտ երդմամբ , եւ խօսքը պահեց , որ նորա զաւակը նստեցընէ նորա արուը .

Եթէ քու որդիքդ իմ օրենքներս պահեն , ու իմ նոցա սովորեցընելու հաւատքը չկորսընեն ,

Նոցա որդիքն եւս յաւիտեանս յաւիտենից քու արուդ նստին :

Աստուած հաւանեցաւ Սիոնի , եւ համեցաւ որ հոն ընակի . այս է՝ ասաց՝ իմ հանգչելու տեղս յաւիտեանս յաւիտենից . այս տեղ պիտի ընակիմ , վասն զի հաւանեցայ ասոր :

Սորա այրիները անպակաս պիտի օրհնեմ , եւ սորա աղքատները հացով պիտի կշտացընեմ :

Սորա քահանաներուն հագուստ պիտի տամ փրկութիւնը , եւ սորա սուրբերը ցնծան եւ ուրախանան :

Այն տեղը Դաւիթն զօրաւոր եղջիւր մը պիտի բղխեցընեմ , եւ իմ օծելոյս ճրագը պիտի վառեմ .

Նորա թշնամեաց երեսը ամօրով պիտի ծածկեմ , իսկ իմ սըրբութիւնս նորա վրայ պիտի ծլի ու ծաղկի :

Յետոյ այն վսեմ ու գեղեցիկ աղօթքը կասէ, որոյ սկիզբն է «Որ զգեցեալ ես զլոյս որպէս հանդերձ՝ Տէր մեր Յիսուս Քրիստոս». Եւ իմաստն է խնդրել ի՞րիստոսէ՝ որ իւր մարդեղութեան խորհրդոյն անձառելի շնորհիւր արժանի ընէ զքահանայն մերկանալ մեղաց հանդերձը, եւ զարդարուիլ Քրիստոսի լուսափայլ շնորհօքը աստ եւ իհանդերձեալն, Քրիստոսի պատուիրանները անմեղութեամբ պահող քահանայից նման :

Եւ ասլա կսկսի զգեստաւորուիլ՝ ամէն մէկ զգեստին պատշաճ աղօթքը ասելով :

Հ. Ժամարարը երբ սաղաւարտը գլուխը կդնէ՝ ինչ կասէ.

Պ. „Դիք Տէր սադաւարտ Փրկութեան իգլուխ իմ՝ պատերազմել ընդ զօրութիւնս թշնամոյն. շնորհօք Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որում վայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն :

Գյուիսս Փրկութեան սադաւարտ մը դիք՝ Տէր, որ պատերազմիմ թշնամոյն (սատանայի) զօրացը դէմ, մեր Տեառն եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի շնորհօքը, որում կվայելէ փառք իշխանութիւն եւ պատիւ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտ. ամէն :

Հ. Շապկին ինչ կասէ.

Պ. „Զգեցո ինձ Տէր հանդերձ Փրկութեան եւ պատմուման ուրախութեան, եւ շուրջ պատեա զգեստովս Փրկութեան. շնորհօք Տ.«:

Ո՞վ Տէր, հազցուր ինծի Փրկութեան հազուստը եւ ուրախութեան պատմումանը, եւ այս Փրկարար զգեստով պատէ ու պահպանէ զիս :

Հ. Գոտին կապելու ժամանակ ինչ կասէ.

Պ. „Շուրջ պատեսցէ կամար հաւատոյ զմէցս սրտի իմոյ եւ զմտացս, եւ շիզուսցէ խոցանէ զխորհուրդս աղտեղիս, եւ գօրուրիւն շնորհաց քոց յամենայն ժամ ըբնակեսցէ խոսա. շնորհօք Տեառն“:

Հաւատոյ կամար գոտին թող պատէ եւ ամրցընէ սըրտիս ու մտքիս մէջքերը, եւ սըրէ ու փարատէ ասոնցմէ աղտեղի մտածմունքները, եւ քու շնորհացդ ոյժն ու գօրքը ամէն ժամանակ սոցա մէջ բնակի :

Հ. Բաղպանին ինչ կասէ.

Պ. „Տուր Տէր գօրուրիւն ձեռին իմոյ, եւ լուա զամենայն աղտեղուրիւնս իմ, որպէս զի կարող լինիցիմ սպասաւորել քեզ անախտութեամբ հոգւոյ եւ մարմնոյ“:

Ոյժ տուր Տէր իմ ձեռքիս, եւ լուա իմ բոլոր մեղացս աղտերը, որպէս զի կարողանամ ծառայել քեզի անարատ եւ սուրբ հոգւով եւ մարմնով :

Հ. Փորուրարին ինչ կասէ.

Պ. „Զգեցո Տէր պարանոցի իմոյ զարդարուրիւն, եւ սրբեա զսիրտ իմ յամենայն աղտեղուրենէ մեղաց“:

Տէր, դու իմ վզիս արդարուրիւն հազուեցուր, եւ սիրտս մաքքէ ամէն տեսակ մեղաց աղտերէն :

Հ. Նախորտին կամ շուրջառին ինչ կասէ.

Պ. „Տէր, ողորմուրեամբ քով զգեցո ինձ զգեստ պայծառ, եւ պարսպեա ընդդէմ ներզործուրեանց չարին, զի արժանի եղեց փառաւորել զքո փառաւորեալ անունդ. շնորհօք Տեառն մերոյ եւ Փրկչին Ցիս.“:

Տէր, դուն ողորմէ ինձի եւ լուսապայծառ հազուստ մը հազցուր, եւ չար սատանային պատերազմներուն դէմ պարսպի պէս ամբացուրզիս, որպէս զի արժանառոր կերպով փառաւորեմ քու փառաւորեալ անունդ :

Հ. Զեստաւորելէն յետոյ ինչ աղօթք կընէ քահանայն .

Պ. Այս խօսքերը կասէ , որ Եսայեայ մարդարէութենէն առնուած են .

,,Ցնծասց անձն իմ իջէր , զի զգեցոյց ինձ հանդերձ փրկութեան եւ պատմուան ուրախութեան . իբրեւ փեսայի եղ ինձ պսակ , եւ իբրեւ զհարսն զարդու զարդարեաց զիս . շնորհօք Տեառն մերոյ եւ Փըկչին “:

Իմ հոգիս ցնծայ եւ ուրախանայ Աստուծով , որ փըրկութեան հազուստով եւ ուրախութեան պատմուանով զգեստաւորեց զիս . փեսայի թագ մը դրաւ գլուխս , եւ հարսի զարդարանքով զարդարեց զիս :

Հ. Քահանային զգեստաւորուած ժամանակը դպիրները ինչ կերգեն .

Պ. «Խորհուրդ խորին » շարականը , որ Արեւելցի Խաչատուր վարդապետին շարադրածն է . եւ տներուն սկզբնատառերը Խաչատուր անունը կկապեն : Իններորդ տունը «Թագաւոր Երկնաւոր » ուրիշ հին շարական է , Ծաղկազարդի Կանոնէն առնուած :

Հ. Խորհուրդ խորին երգոյն գլխաւոր իմաստները որո՞նք են .

Պ. Առաջին տանը մէջ հրեշտակաց ստեղծագործութիւնը կյիշուի .

,,Խորհուրդ խորին՝ անհաս՝ անսկիզբն , որ զարդարեցեր զվերին պետու-

Ո՞վ անհասանելի եւ անսկիզբն՝ խորին խորհուրդ , որ քու Երկնային քազաւո-

թիւնդ իյառագաստ անմատոյց լուսոյն , գերապանծ փառօք զղասս հրեղինաց :

բուքիւնդ զարդարելով պատրաստեցիր իբրեւ անմատչելի լուսոյն առագաստ , եւ անոր բնակիչ՝ հրեղէն հրեշտակաց դասակարգութիւնները գերապանծ փառառութեամբ :

ԵՐԿՐՈՐԴԻՆ ՄԵՂ ԱԴԱՄԱՅ ՍՏԵՂԾՈՒԻԼԸ .

, Անձառահրաշ զօրութեամբ ստեղծեր զԱղամ պատկեր տիրական , եւ նազելի փառօք զգեստառորեցիր , իդրախտն Աղենի տեղի բերկըանաց :

Անպատմելի եւ հրաշալի կարողութեամբ ստեղծեցիր զԱղամ իպատկեր Տեառն Աստուծոյ , եւ սքանչելի փառօք զարդարած դրիր զնա Աղին դրախտին մեջ , այն ուրախութեան եւ ցնծութեան տեղը :

ԵՐՐՈՐԴԻՆ ՄԵՂ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՀԱՐԱՆՈՔՆ ԵՂԱՃ ՓՐԿԱԳՈՐԾՈՒԺԻՒՆԸ .

, Զարչարանօք քո սուրբ միածնիդ նորոգեցան արարածք ամենալն , եւ վերստին մարդն անմահացաւ՝ զարդարեալ իզգեւտ անկողոպտելի :

Քու սուրբ միածնին Որդուոյդ չարչանօքը բոլոր արածներդ նորոգուեցան , եւ մարդն նորէն իւր անմահութիւնը ձեռօք ձգեց ու անկապտելի հազուստով զարդարուեցաւ :

ԶՈՐՐՈՐԴԻՆ ՄԵՂ ՀՈԳԼՈՅՆ ՍՐԵՊՅ ԱՌԱՔԵԼՈՋ ՎԵՐԱՅ Ի ԾՆԱԼԸ . Եւ միւս տներուն մեղ քահաճայական զգեստուց յիշատակուժիւնն ու խորհուրդները .

, Անձրեւածին բաժակ հը-
րահոսան , որ հեղար յառա-
քեալսն խուրք վերնա-
տանն , հեղ եւ իմեզ Հոգիդ
սուրբ Աստուած՝ ընդ պատ-
մուանին զքո զիմաստու-
թիւն :

, Տան քում վայելէ սրբու-
թիւն , որ զգեցար զվայելզու-
թիւն . սրբութիւն փառաց
ընդ մէջ քո ածեալ . պատեա
զմէջս մեր ճշմարտութեամք :

3680/1
, Որ զարարչագործ բա-
զուկս քո տարածեցեր ընդ-
դէմ աստեղաց , հաստատեա
զբազուկս մեր կարողու-
թեամք , համբարձմամք ձե-
ռաց առ քեզ միջնորդել :

, Իիւսմամք բագ իզլուխ
պատեսցես զմիտս եւ զգայա-
րանս՝ խաչանիշ ուրարմամք
ըստ Ահարովնի , ծաղկեալ
յուկերել իզարդ խորանին :

, Բամից բոլորից տիրա-
պէս Աստուած պետական ,
նախորտապատ սիրով զմեզ
զգեստաւորեցեր՝ քում սուրբ
խորհրդոյդ լինել սպասարո:


Շնորհաց անձրեւը կրակի
պէս բափող բաժակ , դուն
որ սուրբ վերնատունին մէջ
առաքելոց վրայ բափուե-
ցար , ով սուրբ Հոգիդ Աս-
տուած , բափի նա եւ մեր
վրայ այն պատմուանին
հետ քու իմաստութիւնդ :

Դու տանդ յիբաւի սրբու-
թիւն կվայելէ , վասն զի քու
հազուստդ ալ վայելզութիւն
է , եւ սրբութիւնն ու փառքը
գօտիի պէս մէջքդ պատած
ես . ճշմարտութեամք պատէ
ամբացուր մեր մէջքը :

Դու որ քու արարչական
ձեռքերդ աստեղաց դէմ տա-
րածեցիր , ոյժ ու ամրութիւն
տուր մեր ձեռքերուն որ երե
վեր վերցընեմք՝ կարողա-
նամք արժանապէս միջնորդ
լինել առ քեզ :


Մեր զլուխը բագ եւ պսակ
դնելով՝ մեր միտքն ու զգայ-
արանքը պատէ խաչաձեւ
ուրարով մը՝ Ահարոնի ուրա-
րին նման , որ ոսկերել ծա-
ղիկներով բանուածեր իզարդ
խորանին վկայութեան :

Տէր Աստուած , իշխան եւ
արարիչ ամենայն արարա-
ծոց , դու միայն ես որ զգես-
տաւորեցիր զմեզ սուրբ սի-
րով իբրեւ շուրջառով , որպէս
արժանապէս ծառայեմք
ու արժանապէս ծառայեմք
խորհրդոյդ :



,, Թագաւոր Երկնաւոր, զե-
կեղեցի քո անշարժ պահեա,
եւ զերկրպագոս անուանդ
քում պահեա իխաղաղու-
թեան“:

Երկնաւոր թագաւոր, քու
եկեղեցիդ անշարժ պահե, եւ
քու անուանդ Երկրպագու-
թիւն ընողները խաղաղու-
թեան մէջ պահպանէ:



ՍԿԶԲՆԱԽՈՐՈՒԹԻՒՆ ՊԱՏՄԱԳԻՒՆ.

Հ. Ի՞նչ նշանակութիւն ունի քահանային
ձեռք լուանալը՝ բեմն ենելէն առաջ.

Պ. Ինչպէս որ սովորութիւն է սեղան նըս-
տելէն առաջ ձեռք լուանալ, նոյնպէս պէտք
է սուրբ եւ մաքուր սրտիւ (որոյ օրինակ է
ձեռաց լուացմունքը) սուրբ սեղանոյն մեր-
ձենալ. ինչպէս որ կամէ քահանայն.

,, Լուացայց սրբութեամբ
զձեռոս իմ եւ շուրջ եղեց ըգ-
սեղանով քով Տէր“:

Սուրբ եւ մաքուր կերպով
ձեռքերս լուանամ ու այն-
պէս քու սեղանիդ քովը նըս-
տիմ, Տէր :

Հ. Այն սաղմոսին միւս տներն ալ խորհըր-
դաւոր են.

Պ. Այո, եւ իրարու հետ գեղեցիկ կապակ-
ցութիւն ունին, որոց գլխաւոր իմաստն այս
է որ Աստուծոյ մօտենալ ուզողը պէտք է
հեռանայ իմեղաց եւ յանզեղջ մեղաւորաց:

Հ. Ինչու համար սուրբ Աստուծածնի բա-
րեխօսութիւնը կխնդրէ ժամարարը պատա-
րագին սկիզբէն.

Պ. Անոր համար որ կճանչնայ իւր եւ ժողովրդեան մեղաւորութիւնն ու անարժանութիւնը . ուստի սրբոյ Կուսին եւ ամենայն սրբոց բարեխօսութիւնը մէջ կըերէ , որպէս զի դիւրաւ ընդունի յԱստուծոյ մեղաց ժողութիւն , եւ սուրբ Խորհուրդը արժանապէս կատարելու համար պէտք եղած շնորհքը . ուստի սարկաւագին քարոզած յորդորանքն ետեւ կասէ .

„ Ընկալ Տէր զադաշանս մեր բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին՝ անարատ ծնողի միածնի Որդոյ քո, եւ ադաչանօք ամենայն սրբոց քոց , եւ որոց այսօր է յիշատակ “. եւ այն :

Ընդունէ Տէր՝ մեր ադաչանքը՝ սուրբ Աստուածածնին բարեխօսութեամբը , որ քու միածնին Որդոյդ անարատ ծնողն է, եւ ամենայն սրբոցդ ադաչանքովը , եւ անոնց՝ որոց այսօր յիշատակը կկատարեմք :

Հ. Ի՞նչու համար ժամարարը Խոստվանիմը ժողովրդեան առջեւ կասէ .

Պ. Որպէս զի մաքրուի մեղքերէն եւ ուրախութեամբ ու վստահութեամբ մօտենայ սուրբ սեղանոյն :

Հ. Ի՞նչ ձեւով է այն Խոստվանիմը .

Պ. Այսպէս .

„ Խոստովանիմ առաջի Աստուծոյ եւ սրբուհոյ Աստուածածնին , եւ առաջի ամենայն սրբոց , եւ առաջի ձեր հարք եւ եղբարք , զամենայն մեղս զորս զործեալ եմ . քանզի մեղայ խորհրդով՝ բանիւ եւ զործով , եւ ամենայն մեղօք զոր զործեն մարդիկ : Մեղայ , մեղայ . ադաչեմ զձեզ , խնդրեցէք վասն իմ յԱստուծոյ զքողութիւն “:

Հ. Ժողովուրդը թնչ պատասխան կուտայ քահանային.

Պ. Վարդապետին կամ աւագ քահանային եւ կամ դպրապետին բերնովը կմաղթէ որ ողորմի իրեն Աստուած, թողութիւն տայ մեղքերուն, շնորհացը մէջ հաստատուն պահէ, եւ յաւիտենական կենաց արժանի ընէ.

,, Ողորմեսցի քեզ Աստուած հզօրն եւ բողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց անցելոյն եւ այժմուս, եւ յառաջակալէն փրկեսցէ եւ հաստատեսցէ յամենայն զործս բարիս . եւ հանգուսցէ զքեզ իհանդերձեալ կեանսն . ամէն “:

Հ. Քահանայն թնչ խօսքերով կընդունի ժողովրդեան մաղթանքը .

Պ. Աստուած զքեզ ազատէ, կասէ, ամէն մեղքէ եւ փորձանքէ . ժամանակ տայ ապաշխարելու եւ բարեգործութիւններ ընելու, եւ բոլոր ձեր առաջիկայ կեանքը ուղիղ ճանապարհի վրայ դնէ Հոգւոյն սրբոյ շնորհօքը .

,, Ազատեսցէ եւ զձեզ մարդասէրն Աստուած, եւ բողցէ զամենայն յանցանս ձեր . տացէ ժամանակ ապաշխարելոյ եւ զործելոյ զբարիս . ուղղեսցէ եւ զառաջիկայ կեանս ձեր շնորհօք սուրբ Հոգւոյն հզօրն եւ ողորմածն, եւ նմա փառք յաւիտեանս . ամէն “:

Հ. Ժողովուրդը թնչպէս կլերջացնէ իւր մաղթանքը .

Պ. Կինդրէ քահանայէն որ յիշէ զիրենք անմահ Գառին առջեւը՝ սուրբ պատարա-

գին մէջ, այսինքն աղօթք ընէ իրենց համար. եւ քահանայն խօսք կուտայ .

,, Յեշեսզիր զմեզ առաջի անմահ զառինն Աստուծոյ “ :

,, Յիշեալ լիջիք առաջի անմահ զառինն Աստուծոյ “ :

Հ. Ժողովուրդը ինչ խօսքերով կյուղարկէ զքահանայն դէպ իսուրը սեղանը .

Պ. « Աղաղակեցէք առ Տէր » սաղմոսն ասելով, որոյ աւելի խորհաւոր խօսքերն ասոնք են .

,, Մտէք առաջի նորա ցընծուրեամբ . ծաներուք զի նաև Տէր Աստուած մեր “ :

Նա արար զմեզ եւ ոչ մեք եաք, մեք ժողովուրդք եւ խաշն արօտի նորա :

Մտէք ընդ դրունս նորա խոստովանուրեամբ, եւ օրինուրեամբ իյարկս նորա :

Խոստովան եղերուք Տեառըն, եւ օրիննեցէք զանուն նորա “ :

Հ. Քահանայն ինչ կերպով ժողովրդէն բաժանուելով բեմը կելնէ .

Պ. Առաջ սարկաւագին յորդորանօքը սուրբ եկեղեցին միջնորդ կըոնէ ու կասէ .

,, Իմէջ տաճարիս եւ առաջի աստուածընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանացս եւ սուրբ սեղանոյս խոնարհեալ

Ուրախութեամբ մտէք Աստուծոյ տաճարը, եւ լաւհասկըցէք որ նա է մեր Տէրն ու Աստուածը :

Նա ստեղծեց զմեզ, եւ մեք առաջ չկայինք . մեք նորա ժողովուրդը եւ նորա հօտին ոչխարներն եմք :

Նորա դոնէն ներս խոստովանուրեամբ ոտք կոխեցէք, նորա բնակարանը օրինութիւն տալով մտէք :

Փառք տուեք Տեառն Աստուծոյ, եւ նորա անունն օրիննեցէք :

Երկիւղին Երկիրպազանեմք, զսուըը՝ զհրաշալի եւ զյաղթօդ զՏերութիւնդ քո փառաւորեմք, եւ քեզ մատուցանեմք զօրինութիւն եւ զփառս ընդ Հօր եւ ընդ Հոգւոյդ սրբոյ. այժմ եւ. “:

Յետոյ «Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ» ասելով՝ կսկսի դէպի բեմը երթալ եւ սեղանը ենել, սարկաւագին հետ տուն առ տուն կրկնելով «Դատ արա ինձ» սաղմոսը :

Հ. Այն սաղմոսին վրայ Բնչ գիտելիք կայ.

Պ. Դաւիթ այն սաղմոսը շարադրած է Սաւուղէն հալածուած ու աքսորուած ժամանակը, երբ կյուսար որ երուսաղէմ գառնայ օր մը, եւ Աստուծոյ սեղանոյն առջեւը իւր զոհերը մատուցանէ: Ասոր նման եւ մեք աքսորեալ եմք երկնքէն, որ մեր հայրենիքն է, եւ պիտի յուսամք այն տեղը հասնելու, որոյ օրինակ է սուրբ սեղանը: — Սաղմոսին խօսքերը սոքա են.

„Դատ արա ինձ Աստուած, եւ իրաւ արա ինձ իդատաստանի իմում:

Ցազգէ որ ոչ է սուրբ, ի մարդոյ մեղաւորէ նենզանորէ փրկեա զիս:

Դու Աստուած՝ հզօրիչ իմ ես, ընդէր մոռացար զիս, ընդէր տրտում զնամ ես ի նեղել թշնամոյ իմոյ:

Աստուած, դուն իմ դատաստանս կտրէ, եւ իրաւունքս յայտնի ըրէ դատաստանիս մեջ:

Ազատէ զիս անսուըք մարդկանց ձեռքէն, փրկէ զիս մեղաւոր ու նենզանոր մարդէն:

Աստուած, ինծի ոյժ ու զօրութիւն տուողը դուն ես. ինչո՞ւ մոռացար զիս, ինչո՞ւ տրտում տիսուր կքալեմ ես՝ թշնամոյս ինծի նեղութիւն տալուն համար:

Առաքեա Տէր զլոյս քո եւ գձմարտութիւն քո , զի առաջնորդեցեն ինձ եւ հանցեն զիս իլեառն սուրբ եւ իյարկս քո :

Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած , որ ուրախ առնէ զմանկութիւն իմ :

Խոստովան եղեց քեզ օրինութեամբ , Աստուած Աստուած իմ :

Սրդ ընդէր տրտում ես անձն իմ , կամ ընդէր խոռվես զիս . յուսա առ Աստուած , խոստովանեա նմա , փրկիչ երեսաց իմոց Աստուած է “ :

Տէր , քու լոյսդ ու ճշմարտութիւնդ որկէ որ ինձ ճանապարհ ցուցընեն , ու տանին հանեն զիս քու սուրբ լեռդ , քու բնակարանդ :

Ելնեմ կանգնիմ Աստուծոյ սեղանոյն առջեւը , երբամ առ Աստուած՝ որ իմ մանկութեանս ուրախութիւն տընդդ է :

Օրինեմ ու փառառրեմ զքեզ խոստովանութեամբ , ով Աստուած Աստուած իմ :

Այսուհետեւ ինչո՞ւ տրտում ես ով անձն իմ , կամ ինչո՞ւ կշրփորես զիս . յոյսդ Աստուծոյ վրայ դիր , ճանջիր նորա մեծութիւնը . իմ անձիս փրկիչն Աստուած է :

Հ. Բեմին վրայ համնելէն ետքը ինչ աղօթք կընէ քահանայն .

Պ. Առաջ սարկաւագը կյորդորէ փառք տալ Աստուծոյ որ արժանի ըրաւ զմեղ իւր սուրբ պատարագին մէջ օրհնել եւ փառաւորել զինքը . յետոյ կասէ քահանայն այս աղօթքը .

,, Իյարկի սրբութեան եւ իտեղաոջ փառաբանութեան , հրեշտակաց բնակարանիս եւ մարդկան քաւարանիս . առաջի աստուածընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանաց եւ սուրբ սեղանոյս իտնարհեալ երկիւոյի . երկիւրպազանեմք . զսուրբ , զիրաշակի եւ զյաղբոյ զՏէրութիւնդ քո օրինեմք եւ

փառաւորեմք, եւ քեզ ընդ երկնային գօրսն մատուցանեմք գօրհնութիւն եւ զփառս ընդ Հօր եւ ընդ Հոգույղ սըրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն “:

Հ. Ի՞նչ մտքով է ասածը թէ «Առաջի աստուածընկալ եւ պայծառացեալ սուրբ նշանացս».

Պ. Սեղանոյն վրայ գրուած խաչերուն՝ աւետարաններուն եւ ուրիշ սուրբ սպասներուն համար :

Հ. Եկեղեցին կամ սուրբ սեղանը ինչ մըտքով յաւարան կասուին .

Պ. Այս մտքով որ մարդիկ սուրբ եկեղեցւոյ մէջ եւ սուրբ սեղանոյն առջեւը իրենց մեղացը քաւութիւն եւ թողութիւն կընդունին ապաշխարութեամբ. եւ մեր լեզուին մէջ այս բառը ուրիշ նշանակութիւն չունի՝ բաց յայսմանէ :

ՍՊԱՍ ԴՆԵԼ ԵՒ ԽՆԿԱՐԿՈՒԹԻՒՆ .

Հ. Վարագոյրը ինչ բանի համար է, եւ այն միջոցին ինչու կքաշուի .

Պ. Հրէից տաճարին վարագոյրը անոր համար էր որ տաճարին Մրդութիւն սրբոց ասուած մասը բաժնուէր անով բոլորովին ժողովրդեան կեցած տեղէն. իսկ քրիստոնէութեան ժամանակ՝ միայն անոր համար սահմանեալ է որ ժամարարին սպաս դնելն ու

սուրբ խորհուրդը ճաշակելը ժողովաւրդը
չտեսնէ ու միտքը իւր ընելու աղօթքներէն
չցըռուի : Յունաց եկեղեցւոյն մէջ վարագու-
րին տեղը հաստատուն խաչիալ կամ պատկերա-
կալ (իֆոնօքրասիս) կայ, երկու կողմը դռներով.
Խոկ մեր եկեղեցին խոկզբանէ հետէ վարա-
գոյր կբանեցնէ, որ եւ պատարագին մէյմը
սպաս գրուելուն, մէյմ'ալ ճաշակման միջոց-
ներուն կբաշուի, եւ յոյժ վայելչապէս :

Հ. Նարեկացւոյն երկու աղօթքը ով կասէ-
եւ ինչ կերպով .

Պ. Ազգային սովորութիւն է որ այս երկու
աղօթքները եպիսկոպոսը կամ վարդապետը
ժամարար որ լինի, կասէ առ Հոգին սուրբ
սեղանոյն առջեւը ծունկի վրայ եկած : Բայց
շատ տեղ ալ սովորութիւն եղած է որ նաեւ
քահանայք կասեն այն աղօթքները՝ կամ նոյն
միջոցին եւ կամ ընթերցուածին ժամանակը :

Հ. Քահանայն ինչ կերպով սպաս կդնէ .

Պ. Ընծայարանին առջեւը գալով՝ սար-
կաւագին ձեռքէն կառնու, նշխարը — որ
մասով՝ այսինքն ժողովրդեան բաժնուելու
նշխարներովը հանգերձ մաքուր ափսէի մը
վրայ գրուած կլինի . — վրան կխաչակնքէ,
կդնէ նշխարը մաղղմային վրայ ու կասէ .
«Յիշատակ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» . որով

**Կկատարուի Փրկչին մերոյ պատուէրը թէ
« Զայս արարէք առ իմոյ յիշատակի » : Ոմանք աւել-
ցուցած են այս տեղշարականին այս խօսքերը .**

„ Որ յանարուեստ իյաբոռ բարձրացեալ հանգչի , զման
խաչի յանձն եառ վասն ազգի մարդկան . օրինեցէք , գովեցէք , բարեբանեցէք “ :

**Յետոյ գինին կառնու՝ խաչաձեւ կլեցնէ ըս-
կչին մէջ ու կասէ . « Յաղագս յիշատակի փր-
կազործ Տնօրինութեան Տեառն Աստուծոյ եւ Փրկչին
մերոյ Յիսուսի Քրիստոսի » : — Այս խօսքերուն
վրայ եւս կաւելցընեն ոմանք շարականին հե-
տագայ տունը .**

„ Որ իկողահոս արեան աղբերէն նորոգեցան արաբածք
եւ անմահացան , օրինեցէք , գովեցէք , բարեբանեցէք “ :

**Հ. Այս առաջին ընծայաբերութիւնը ընե-
լու ատեն ինչ աղօթք կընէ քահանայն .**

Պ. Ոսկեբերանին այս աղօթքը .

„ Աստուած Աստուած մեր ,
որ զերկնաւոր հացդ՝ զՏէր
մեր Յիսուս Քրիստոս զկերա-
կուրդ ամենայն աշխարհի՝
առաքեցեր Փրկիչ եւ կեցու-
ցիչ եւ բարերար , օրինել եւ
սրբել զմեզ . ինքնին դու Տէր
օրինեան եւ այժմ զառաջա-
դրութիւնս զայս : Ընկալ զսա
յերկնային քո սեղանդ : Յի-
շեան որպէս բարերար եւ մար-
դասէր զմատուցողս , եւ վասն
որոց մատուցանի : Եւ ըզ-

Ո՛վ Աստուած Աստուած
մեր , դուն որ զՏէրն մեր
Յիսուս Քրիստոս , որ երկ-
նաւոր հաց ու բոյոր աշ-
խարհիս սնունդն է՝ յուղար-
կեցիր իբրեւ Փրկիչ եւ կեանք
տուող ու ամէն բարիք պար-
գեստ , որպէս զի օրինէ
զմեզ ու մաքրէ իմեղաց ,
դու ինքն Տէր՝ օրինէ նաեւ
հիմա այս մեր առաջադրած
ընծայն . ընդունէ զսա քու
երկնային սեղանդ : Դուն

մեզ անդատապարտ պահեա իքահանայագործութիւն աստուածային խորհրդոց քոց : Զի սուրբ եւ փառաւոր է ամենապատիւ մեծվայելզութիւն փառացդ Հօր եւ Որդոյ եւ Հոգևոյդ սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանըս յաւիտենից . ամեն “ :

որ միշտ բարերար ու մարդասկը ես՝ լիշէ այս պատարագը մատուցանողները , եւ զանոնք՝ որոց համար կմատուցուի . եւ զմեզ որ քու աստուածային խորհուրդդ կքահանայագործեմք՝ դատապարտութենէ ազատ պահէ : Վասն զի սուրբ եւ փառաւոր ու ամենայն պատույ արժանի է Հօր եւ Որդոյ եւ Հոգևոյդ սրբոյ փառաց մեծվայելզութիւնը . այժմ եւ միշտ :

Հ. Ի՞նչպէս կվերջացնէ քահանայն սպաս դնելու արարողութիւնը .

Պ. Սկիհը ծածկելու ատեն կասէ « Skr բագաւորեաց » սաղմոսը , յետոյ երեք անգամ վրան խաչակնքելով՝ կասէ այս խորհրդաւոր խօսքը . « Հոգին սուրբ եկեսցէ իմեզ , եւ զօրուրիւն Բարձրելոյն հովանի լիցի իվերայ յո » (¹) . Յետոյ սարկաւագին ձեռքէն կառնու բուրգառն ու կխնկարկէ սուրբ սպասուն ատելով .

, Խունկ մատուցանեմ առաջի քո Քրիստոս բուրումըն հոգեւորական : Ընկալի սուրբ յերկնային եւ յիմանակի քո մատուցարանդ ի հոտ անուշից : Առաքեա առ.

Քրիստոս Աստուած մեր , քու առջեւդ այս խունկը կը-մատուցանեմ՝ ոչ այնչափ իբրեւ նիւրական , որչափ իբրեւ հոգեւոր անուշահոտութիւն . Ընդունէ զսա քու

(¹) Այս խօսքը շատ հին ձեռագրաց մեջ չգտնուիր :

մեզ փոխանակ զշնորհս եւ զպարգեւս Հոգևոյդ սրբոյ . Եւ քեզ մատուցանեմք ըգ-փառս ընդ Հօր եւ ընդ Հոգւոյդ սրբոյ . այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից . ամեն “ :

սուրբ եւ իմանալի աննիւթ սեղանդ հաճոյական բուր-ման պէս : Ասոր տեղը յու-դարկէ մեզի Հոգւոյդ սրբոյ շնորհքն ու պարգեւները , եւ մեք կմատուցանեմք քեզի՝ Հօր եւ Հոգւոյ հետ , փառք եւ :

Եւ խնկարկելով սեղանոյն՝ կիջնէ բեմէն սարկաւագներուն հետ , ժողովրդեան մէջ թա-փօրապէս կքալէ ու խնկարկութիւն կընէ :

Հ. Խնկարկութիւնը ինչ խորհուրդ ունի .

Պ. Խնկարկութեան սովորութիւնը առաքե-լական աւանդութեամբ հաստատուած է ե-կեղեցւոյ մէջ՝ իբրեւ արտաքին նշան սրտա-բուղիս եւ ջերմեւանդն աղօթից հաւատա-ցելոց : Ուստի եւ պատարագին խնկարկու-թեան ատեն դպիրները այս իմաստալից ու գեղեցիկ երգը կերպեն .

,, Յայս յարկ նուիրանաց ուխտի Տեառն տաճարի , ժողովեալքս աստանօր ի խորհուրդ պաշտման պաղա-տանաց յառաջիկայ սուրբ պատարագիս , խնկօք անու-շինք խումբ առեալ պարեմք իվերնայարկ սրահս խորա-նիս : Ուղղութեամբ ընկալ զայօրս մեր՝ որպէս բու-բումն անուշահոտ խնկոց , ստաշից եւ կինամոնաց . եւ զմատուցողս պահեա սըր-բուրեամբ միշտ եւ հա-

Մեք որ Աստուծոյ այս տաճարիս մէջ , որ ուխտ եւ աղօքք նուիրելու տեղ է , ժողովուեր եմք որպէս զի ա-ռաջիկայ սուրբ պատարա-գիս խորհուրդը պաղատա-նօք կատարեմք , ահա անու-շահոտ խունկեր ծխելով ու պար բոնելու . պէս խումք կազմած կքալեմք այս խո-րանիս վերնայարկին սրահ-ներուն մէջ : Սիրով ընդունէ Տէր՝ մեր ուղղութեամբ սրտի մատուցած աղօքքը՝ անու-

նապազ քեզ սպասառորել :
Թարեխօսութեամբ մօր քո
եւ կուսի ընկալ զադաշանս
քոց պաշտօնէից :

Որ գերազոյն քան գերկի-
նըս պայծառացուցեր սուրբ
գեկեղեցի արեամբ քով Քրիս-
տոս , եւ ըստ Երկնայնոցն
կարգեցեր իսմա զդասս ա-
ռաքելոց եւ մարգարեից՝
սուրբ վարդապետաց . այսօ-
ր ժողովեալ դասք քահա-
նայից՝ սարկաւագաց՝ դըպ-
րաց՝ եւ կդերիկոսաց , խունկ
մատուցանեմք առաջի քո
Տէր՝ յօրինակ ըստ հնումն
Զաքարիայ : Ընկալ առ ի
մենչ զիսնկանուէր մադ-
րանս որպէս զպատարագն
Արելի , զնոյի՝ եւ զԱրա-
համու : Բարեխօսութեամբ
վերին քո զօրաց միշտ ան-
շարժ պահեա զարո . Հայ-
կազնեայց :

շահուտ խնկոց , ստաշխնե-
րու ու կինամոններու բուր-
մանցը նման . եւ զմեզ որ
այս աղօթքները կմատուցա-
նեմք՝ պահէ պահպանէ որ
միշտ եւ հանապազ սրբու-
թեամբ ծառայեմք քեզի : Քու
մօրդ սրբոյ կուսին բարե-
խօսութեամբը ընդունէ քու
պաշտօնէիցդ աղազանքը :

Գուն որ սուրբ Եկեղեցին
Երկնքէն աւելի գերազանց
կերպով պայծառացուցիք
քու սուրբ արեամբդ , Քրիս-
տոս Փրկիչ մեր , եւ Երկ-
նային հրեշտակաց նման
կարգ կարգ դասաւորեցիք
սորա մէջ առաքեալները ,
մարգարեները , սուրբ վար-
դապետները , այսօր ժող-
վուեր եմք դաս դաս քա-
հանալք , սարկաւագունք ,
դպիրք եւ ուրիշ Եկեղեցա-
կանք , ու խունկ կմատու-
ցանեմք քու առջենդ Տէր՝
նին օրինաց մէջի Զաքարիա
քահանային նման : Ընդունէ
մեզմէ մեր խունկերով հան-
դերձ մատուցած աղօթք-
ները , ինչպէս որ ընդունե-
ցար Արելի , Նոյի ու Արքա-
համու պատարագները : Քու
վերին զօրացդ հրեշտակաց
բարեխօսութեամբը հաստատ
ու անշարժ պահէ միշտ Հայ-
կազնացս արոռը :

Խնդա յոյժ դուստր լուսոյ՝ մայր սուրբ կարուղիկ՝ մանկամբք քո Սիոն . զարդարեալ պճնեա , հարսն պանծալի , երկնանման լուսամեմ խորան . զի օծեալն Աստուած՝ էնն իյէկն , անձախապէս իքեզ միշտ պատարագի . Հօր իհաշտուրիւն , մեզ իքաւուրիւն բաշխէ զմարմին եւ զարիւն իւր սուրբ , վասն իւր կատարման սուրբ տնօրինութեան շնորհել զըողուրիւն կանգնողի տաճարիս :

Զանապական Կոյսն Մարիամ Աստուածածին խոստովանի սուրբ եկեղեցի , ուստի տուաւ հացն անմանութեան եւ բաժակ մեզ ուրախարար . տուք օրինուրիւն նմա հոգեւոր երգով “:

Հ. Մինչեւ խնկարկութեան վերջանալը պատարագին որ մասը կհամարուի .
Պ. Մինչեւ թափօրէն վերջը ու քահանային նորէն բեմն ելնելը՝ կրնայ համարուիլ

Ցնծա եւ ուրախացիր լուսածին սուրբ մայր , կարուղիկ եկեղեցի Սիոն , քու զաւակներովդ . զեղեցիկ կերպով հազուէ զարդարուէ՝ պանծալի հարսն , երկնքի նման լուսապայծառ խորան . վասն զի օծեալ Փըրկիչն մեր Քրիստոս Աստուած՝ Որդին Աստուծոյ՝ միշտ կըպատարագուի կզոհուի քու մեջդ առանց պակասելու եւ հատնելու : ԶՀայրն Աստուած մեզի հետ հաշտեցընելու եւ մեր մեղքերը քաւելու համար՝ իւր սուրբ մարմինն ու արիւնը կբաշխէ , եւ իւր սուրբ տնօրինութեան ու մարդեղութեան խորհուրդը կատարելով՝ թողուրիւն կըշնորհէ այս տաճարս կանգնողին :

Սուրբ եկեղեցին Աստուածածին կդաւանի զանապական Կոյսն Մարիամ , ուսկից տրուեցաւ . մեզի անմանութիւն բաշխող հաց եւ զամենքը ուրախացընող բաժակը . հոգեւոր երգով օրինուրիւն տուեք իրեն :

իբրեւ պատրաստութիւն մատուցման սուրբ
պատարագին :

ԺԱՄԱՄՈՒՏ .

Հ. Բուն պատարագը ինչ խօսքով կսկսի .

Պ. Քահանային ասելովը թէ «Օրհնեալ թագա-
ւորութիւնն չօր եւ Որդոյ եւ Հոգոյն սրբոյ, այժմ
եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից . ամեն » :

Հ. Սարկաւագին ժամանակ ժամանակ «Օրհ-
նեա Տէր» ասելը ինչ կնշանակէ .

Պ. Սարկաւագը հրեշտակաց պաշտօնը կը-
կատարէ, ինչպէս որ գպիրք եւս իրենց ա-
սածները ժողովրդեան կողմանէ կերգեն ու
կասեն : Ամէն անգամ որ հարկ կհամարուի
քահանային օրհնութիւնը առնուլ, կամ ա-
զօթք մը ասել տալ իրեն ժողովրդեան համար,
սարկաւագը կինդրէ որ նա օրհնութիւն տայ .
Եւ ահա այն է «Օրհնեա Տէր» ասածը :

Հ. Ժամամուտն ինչ է .

Պ. Ժամամուտ կասուի այն համառօտ ազօթա-
կան ձեւով խօսքը զոր գպիրք՝ կամ որ նոյն է
ժողովութը՝ կասեն այս միջոցիս ըստ ա-
ռուրն պատշաճի՝ իբրեւ պատարագը սկսե-
լով . ինչպէս է այն հին ու հանդիսաւոր ժա-
մամուտը որ կիրակի օրերը կասուի, եւ յու-
նարենէ թարգմանուած է .

,, Միածին Որդի եւ Բանդ Աստուած եւ անման եռաքիւն,
որ յանձն առեր մարմնանալ իսրբունոյ Աստուածածնեն

Եւ իմիշտ կուսեն . անփոփոխելիդ մարդ եղեալ՝ խաչեցար Քրիստոս Աստուած մեր , մահուամբ զման կոխեցեր . մինդ իսրբոյ երբորդութենէն՝ փառաւորակից ընդ Հօր եւ սրբոյ Հոգուոյն . կեցո զմեզ “:

Հ. Ի՞նչ կնշանակէ այն խօսքն որ սարկաւագը շատ անդամ կքարոզէ ու կասէ թէ «Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեցուի»:

Պ. Յորդորանք է ժողովրդեան որ խնդրեն յԱստուծոյ հոգեւոր եւ մարմնաւոր խաղաղութիւն . վասն զի միայն խաղաղութեամբ եւ սրբութեամբ սրտի եղած աղօթքն է ընդունելի Աստուծոյ . ուստի եւ խօսքերուն միտքը այս է թէ «Կրկին եւ կրկին (նորէն նորէն) աղաչեմք զԱստուած որ խաղաղութիւն պարգեւէ մեզի» :

Հ. Ի՞նչ կնշանակէ քահանային դէպի ժողովուրդը դառնալն ու խաչակնքելով ասելը , «Խաղաղութիւն ամենեցուն» , կամ «Խաղաղութիւն ընդ ամենեսեան» .

Պ. Քահանայն ստէպ ստէպ Խաղաղութիւն այսինքն ողջոյն կուտայ ժողովրդեան , որպէս զի պատշաճական լութեամբ , մաադրութեամբ ու վայելչութեամբ աղօթքի կենան ամենքը , եւ ջերմեռանդ աղօթիւք մասնակից լինին պատարագի մատուցմանը : Միանգամայն ժողովրդեան վրայ խաչակնքելովը , Աստուծոյ կողմանէ օրհնութիւն կուտայ ամենուն :

Հ. Ժողովուրդը թնչ կերպով կընդունի քահանային տուած խաղաղութիւնը .

Պ. Երեսը կխաչակնքէ ու դպրաց հետ ի միասին շնորհակալութեան ձեւով կպատասխանէ ողջունին, «Եւ ընդ հոգուոյդ յում» . այսինքն մեզի տուած խաղաղութիւնդ կամ ողջոյնդ լինի նաեւ քու վրադ :

Հ. Սարկաւագը թնչ կասէ անոր պատասխան .

Պ. «Ասուծոյ երկրպագեացուի» . այսինքն ամէնքս միաբան երկրպագութիւն ընեմք Աստուծոյ :

Հ. Ժողովուրդը թնչ կպատասխանէ .

Պ. «Առաջի յո Skr» . այսինքն՝ Տէր, անոր համար եկեր եմք քու առջեւդ որ երկըրպագութեամբ եւ աղօթիւք փաւաւորեմք զքեզ :

Հ. Երկրպագութիւնը քանի կերպով կլինի .

Պ. Բուն երկրպագութիւնը, ինչպէս որ խօսքն ալ կցուցընէ՝ գետինը տարածուելով համբուրելն է, ըստ հին եւ նոր սովորութեան ամենայն արեւելեայց : Բայց երկրպագութիւն կհամարուի նաեւ կէս մէջքէն ծռիլը, ծնրադրութիւն ընելը, երեսը խաչակնքելով գլուխ խոնարհեցընելը, եւ այլն :

Հ. Քահանայն թնչ աղօթք կընէ ժամամուռէն յետոյ .

Պ. „Տէր Աստուած մեր ,
որոյ կարողութիւնդ անքը-
նին է , եւ փառքդ անհասա-
նելի . որոյ ողորմութիւնդ ան-
չափ է եւ գրութիւնդ անբաւ-
դու ըստ առատ մարդասի-
րութեանդ քում նայեա իժո-
ղովուրդս քո եւ իտաճարս
այս սուրբ , եւ արա ընդ մեզ
եւ ընդ աղօթակիցս մեր ա-
ռատապէս զողորմութիւն քո
եւ զգբութիւն . զի քեզ վայե-
լէ փառք , իշխանութիւն եւ
պատիւ , այժմ եւ միշտ եւ
յախտեանս յախտենից . ա-
մէն “ :

Տէր Աստուած մեր , քու
ամենակարող զօրութիւնդ
արարածական խելքով չքըն-
նուիր , եւ քու փառացդ մե-
ծութեանը խելք չհասնիր .
քու ողորմութիւնդ չափ չու-
նի , եւ ոչ զբութիւնդ սահ-
ման . դուն քու առատ մար-
դասիրութեամբդ նայէ քու
ժողովրդեանդ եւ այս սուրբ
տաճարիս վրայ , եւ տուր մե-
զի եւ մեր աղօթակիցներուն
առատապէս քու ողորմու-
թիւնդ ու զբութիւնդ . վասն
զի քեզի կվայելէ փառք ,
իշխանութիւն եւ պատիւ ,
այժմ եւ միշտ եւ :

Հ. Այն միջոցին որ դպիրները ըստ աւուր
պատշաճի շարական կերգեն , քահանայն վե-
րը թնչ կընէ .

Պ. Իծածուկ կասէ ետեւէ ետեւ երեք ա-
ղօթք :

Հ. Ինչու համար քահանայն պատարագի
աղօթքներէն մէկքանին ձայնով կասէ եւ
մէկքանին ծածուկ կամ առանձին .

Պ. Նախ՝ թէպէտ քահանայն ծածուկ կա-
սէ մէկքանի աղօթքները , բայց նոցա ի-
մաստները սարկաւագին ու դպրաց ասած-
ներուն ընդհանրապէս նման լինելով՝ հարկ
չհամարուիր նորա բարձրաձայն ասելը ամէն
աղօթք : Երկրորդ , աղօթքներէն մէկքանին

ծածուկ ասելով՝ աւելի զբաղած կլինի միտքը աղօթական խօսքերու՝ մինչդեռ դպիրք եւ սարկաւագունք թէպէտեւ ուրիշ՝ բայց խորհրդոյն յարմար բաներ կերգեն։ Եւ երրորդ, քահանային աղօթքներն ու դպրաց եւ սարկաւագաց ասածները հետ զհետէ ասուելով՝ կրնային չափազանց յերկարել պատարագը, անոր համար նոցա մէկ մասը ծածուկ կամէ քահանայն։

Հ. Ուրեմն ըստ ինքեան արգիլած չէ ժողովրդականաց լսել կամ գիտնալ քահանային ծածուկ մատուցած աղօթքները։

Պ. Ոչ ամենեւին. ընդհակառակն՝ լսւը գիտնալն ու լսելն է՝ եթէ կարելի լինի. վասն զի նորա ասած գրեթէ ամէն աղօթքներն եւս բոլոր ժողովրդեան կողմանէ կամ ամենուն համար են։

ԵՐԵՔՄՐԲԵԱՆ ՓԱՌԱԲԱՆՈՒԹԻՒՆ.

Հ. Երեքսրբեան փառաբանութիւնը ինչ կերպով կլինի.

Պ. Նախ քահանայն առանձնական աղօթքով մը կխնդրէ յԱստուծոյ որ սուրբ հրեշտակներն եւս փառաբանակից լինին մեզ, եւ այս են խօսքերը։

,, Տէր Աստուած մեր, որ կարգեցեր յերկինս զդասս եւ զզինուորութիւնս հրեշտակաց եւ հրեշտակավետաց խսպասաւորութիւն փառաց քոց, արա այժմ ընդ մուտս մեր

մտանել են սրբոց հրեշտակաց, են լինել պաշտօնակից
մեզ՝ են փառաբանակից քում բարերարութեանդ»:

Հ. Այն աղօթքէն վերջը քահանայն ին-
չու համար պատճառական ձեւով մը կասէ
ձայնիւ, «Զի քո և կարողութիւն եւ զօրութիւն,
եւ փառք յաւիտեանս յաւիտեանից. ամեն»:

Պ. Սովորութիւն է որ պատարագին մէջի
քանի մի աղօթքները թէպէտ ծածուկ կա-
սէ քահանայն, բայց ամէն մէկուն վերջին
կտորը ձայնով կասէ. այնպէս է նաեւ այս
Զի քո և կարողութիւնը, որ է վերջաւորութիւն
վերոգրեալ աղօթքին:

Հ. Ի՞նչպէս կսկսի երեքսրբեան փառաբա-
նութեան հանդէսը.

Պ. Սարկաւագը կքարոզէ ժողովրդեան եւ
կասէ «Պոսխումի»:

Հ. Պոսխումին ի՞նչ լեզուով է եւ ի՞նչ կը-
նշանակէ.

Պ. Յունաց Բոսկիումին բառն է, որ կնշա-
նակէ ուշ դնեմ:

Հ. Ի՞նչ պատճառաւ օտար լեզուով կա-
սուին եկեղեցական պաշտամանց մէջ քանի
մի բառեր.

Պ. Առաքելոց ժամանակէն սովորութիւն
եղած է ամենայն եկեղեցեաց մէջ եւս՝ քա-
նի մի եբրայական եւ յունական բառեր
բործածել, որպէս զի չմոռցուի թէ ճըշ-

մարիտ աստուածալաշտութեան կարգերուն
մեծ մասը իսկզբան այս լեզուներով դրուած
են. եւ միանգամայն նշան մի լինի հաղոր-
դակցութեան ամենայն ուղղափառ եկե-
ղեցեաց քրիստոնէից ընդ միմեանս յէտական
մասունս հաւատոյ:—Եթայեցերէն են սօքա.
աղեղուիա, որ է օրհնեցէք զԱստուած. ամէն,
որ է եղեցի, եւ ովաաննա, որ է՝ կեցո զմեզ
Տէր, կամ փրկեա զմեզ Տէր. եւ յունարէն
են. Պոսիխումէ, ուշ դնեմք, օրի կամ որի,
ուղիղք, այսինքն ուղիղ կենամք մարմնով
եւ հոգւով. սաղմոս, մեղեղի, մեսեղի, եպիս-
կոպոս, երեց, պատրիարք, կարուղիկ, կարողի-
կոս, եւ այլն:

Հ. Երեքսրբեան փառաբանութիւնը ո՞րն է.

Պ. «Սուրբ Աստուած, սուրբ եւ հօօր, սուրբ եւ
անմահ, որ խաչեցար վասն մեր, (կամ որ յա-
րեար իմեռելոց եւ այլն, ըստ աւուրն պատ-
շաճի) ողորմեա մեզ» :

Հ. Այս սուրբ Աստուած Երգին վրայ Բնէ գի-
տելիք կայ.

Պ. Թէպէտ այս Երգը շատ հին է, եւ ա-
մենայն քրիստոնէից մէջ յարգի է իբրեւ
առաքելաւանդ Երգ, բայց այս անվնաս տար-
բերութիւնը կայ որ Յոյնք եւ Լատինացիք
գէթ քանի մը հարիւր տարիէ իվեր իդէմս
Երրորդութեան կերգեն այս Երգը, ուստի

Եւ չեն ըսեր որ խաչեցար վասն մեր. կամ որ յարեար իմեռեղոց, եւ այլն. իսկ մեր Հայաստանեայց եկեղեցին նոյն երգը իսկզբանէ հետէ իդէմս Քրիստոսի կերպէ ճշմարիտ Աստուած ճանաչելով եւ դաւանելով զնա:

Հ. Սարկաւագին սուրբ աւետարանը բարձրացընելով՝ ժողովրդեան համբուրել տալը թնչ խորհուրդ ունի.

Պ. Որովհետեւ յետ սակաւուց աւետարան պիտի կարգացուի, սարկաւագը ժողովրդեան հաւատքը եւ ուշադրութիւնը կարթընցընէ՝ սուրբ աւետարանը ամենուն առջեւը բարձրացընելով, եւ ժողովրդեան կամքահանայից մէջէն պատուաւոր մէկու մը համբուրել տալով:

Հ. Այն միջոցին քահանայն թնչ աղօթք կընէ ծածուկ.

Պ. Սրբոյն Բարսղի գեղեցիկ մէկ աղօթքը կասէ, որ է այս.

„ Աստուած սուրբ որ ի սուրբս հանգուցեալ ես, եւ երեքսրբեան ձայնիս սերօքէք գովեն զքեզ՝ եւ քերօքէք փառաբանեն, եւ ամենայն երկնային զօրութիւնք երկիրպագանեն : Որ ի չզոյէ իզոյ ածեր զամենայն

Ո՛վ սուրբդ Աստուած, դու սրբոց սիրտը կհանգչիս, սերովքէք սուրբ սուրբ ասելով զքեզ կօրհնեն, եւ քերովքէք կփառաբանեն, եւ բոլոր երկնային զօրութիւնները քեզի երկրպագութիւն կընեն : Դուն ոչնչէն ստեղ-

արարածս . որ արարեր ըգմարդն ըստ պատկերի քում եւ նմանութեան , եւ ամենայն շնորհիս քով զնա զարդարեցեր , եւ ուսուցեր խընդրել զիմաստուրիւն եւ զօնուրիւն : Եւ ոչ անտես արարեր զմեղուցեալն , այլ եղեր իվերայ նորա ապաշխարուրիւն փրկուրեան : Որ արժանի արարեր զմեզ զնուաստացեալ եւ զանարժան ծառայքս քո իժամուս յայսմիկ կալ առաջի փառաց սրբուրեան սեղանոյ քո եւ զօրինաւոր երկրպագուրիւն եւ զփառաբանուրիւն մատուցանել քեզ : Դու Տէր , ընկալ իբերանոյ մեղաւորացըս զերեքսրբեան օրհնուրիւնս , եւ պահեա զմեզ քոյին քաղցրուրեամբդ . բող մեզ զամենայն յանցանս մեր զկամայ եւ զակամայ : Սըրբեա զնոգի ' զմիտս ' եւ զմարմինս մեր , եւ շնորհեա խրբուրեան պաշտել զքեզ զամենայն աւուրս կենաց մերոց , ' բարեխօսուրեամբ սրբուհոյ Աստուածածնին եւ ամենայն սրբոց քոց , որք յաւիտենից քեզ բարեհանոյացան : Զի սուրբ եւ Տէր Աստուած մեր . եւ քեզ վայելէ փառք իշխանուրիւն եւ պատիւ , այժմ եւ միշտ

ծեցիր բովանդակ արարածները , իսկ մարդը ստեղծեցիր քու պատկերիդ նման , եւ ամեն տեսակ շնորհքներովդ զինքը զարդարեցիր , եւ խրատեցիր որ իմաստուրեան եւ սրբուրեան եւ երբոր մեղանչեց քեզի դէմ ' երեսէ չքողուցիր , հապա փրկաւետ ապաշխարուրեան խորհուրդը ապսպրեցիր իրեն : Դու Տէր արժանի ըրեր զմեզ , որ քու անպիտան եւ անարժան ծառայքդ եմք , այս միշոցիս քու փառացդ սուրբ սեղանոյն առջեւը կենալ , եւ քեզի օրինաւոր երկըրպագուրիւն եւ փառաբանուրիւն մատուցանել : Ուրեմն դու ընդունէ մեղաւորացս ըերնեն այս երեքսրբեան օրհնուրիւնը , եւ պահէ պահպանէ զմեզ քու քաղցը մարդասիրուրեամբդ . բող մեզի մեր ամեն յանցանքները , ինչ որ կամա եւ ակամայ գործեր եմք : Սըրէ եւ մաքրէ մեր հոգին , միտքը եւ մարմինը , եւ արժանի արա զմեզ սրբուրեամբ պաշտել զքեզ ըուր մեր կենացը մէջ , բարեխօսուրեամբ սուրբ Աստուածածնին եւ ամենայն սրբոց ' որ իյաւիտենից հանոյացան քու ամենաբարի

եւ յանիտեանս յանիտենից
ամէն “:

կամացդ : Վասն զի դուն
սուրբ ես , Skr Աստուած
մեր , եւ քեզի կվայելէ ա-
մենայն փառք իշխու.:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ , ԱԻԵՏԱՐԱՆ ԵՒ ՀԱԻԱՏԱՄՔ .

Հ. Երեքսրբեան փառաբանութենէն յետոյ
պատարագին ո՞ր մասը կսկսի .

Պ. Մարգարէական եւ առաքելական գրոց ,
եւ յետոյ աւետարանի ընթերցմունք :

Հ. Ի՞նչ կերպով կսկսի այս մասը .

Պ. Մարկաւագը կքարողէ ժողովրդեան
տուն առ տուն՝ թէ ում եւ ի՞նչ բանի հա-
մար պէտք է աղօթք ընեն . այսինքն աշ-
խարհիս խաղաղութեան , եկեղեցւոյ հաս-
տատութեան , եկեղեցւոյ առաջնորդաց եւ
քահանայից , եւ թագաւորաց կենդանու-
թեանն ու փրկութեանը համար : Ժողովուր-
դըն ալ ամէն մէկուն պատասխան կուտայ
«Skr ողորմեա» ասելով , որ հին եւ սքան-
չելի աղօթք է համառօտ :

Յետոյ կյորդորէ զժողովուրդն որ խնդրեն
յԱստուծոյ՝ որպէս զի այն սուրբ պատա-
րագին միջոցը եւ առաջիկայ օրը խաղա-
ղութեամբ անցընեն . «Զժամ սուրբ պատարա-
գիս եւ զառացիկայ օրս խաղաղութեամբ անցուցա-
նել՝ հաւատով իՏեառնէ խնդրեսցու՛» : Ժողովուր-
դըն ալ կասէ , «Ճնորհիա Skr :

Դարձեալ խնդրեմք, կասէ, որ խաղաղութեան հրեշտակ մը պահապան լինի մեզի . — « Զիրեշտակ խաղաղութեան պահապան անձանց մերոց ի Տեառնկ խնդրեսցուի » :

Խնդրեմք որ Աստուած քաւութիւն եւ թողութիւն շնորհէ մեր մեղքերուն . — « Զբարութիւն եւ զրողութիւն յանցանց մերոց ի Տեառնկ խնդրեսցուի » :

Խնդրեմք որ սուրբ խաչին մեծ ու զօրաւոր ոյժը մեզի օգնական ու պահապան լինի . — « Զարդոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւնն յօնութիւն անձանց մերոց ի Տեառնկ խնդրեսցուի » : Ժողովուրդը կասէ ամէն մէկուն . « Շնորհեա Skr » :

Դարձեալ ամէնքս միաբան աղաչեմք զԱստուած որ հաստատ պահէ մեր սուրբ եւ ճշմարիտ քրիստոնէական հաւատքը . — « Եւ եւս միաբան վասն աշխարիս եւ սուրբ հաւատոյս մերոյ, qSkr աղաչեսցուի » : Ժողովուրդը կասէ . « Skr ողորմեա » :

Մեք զմեզ եւ մէկզմէկ յանձնեմք Աստուծոյ որ ամէն բանի կարող է . — « Զանձինս մեր եւ զմիմեանս Sker Աստուծոյ ամենակալին յանձն արասցուի » : — Ժողովուրդը կպատասխանէ . « Քեզ Sker նաև յանձն եղիցուի . — Այն Sker, քեզի յանձնուած ու ապաւինած եմք » :

Սարկաւագը կվերջացընէ իւր յորդորանքը աղօթական ձեւով՝ ասելով առ Աստուած. Ողորմէ մեզի, Տէր Աստուած մեր՝ քու մեծողորմութեանդ չափովը : — « Ողորմեաց մեզ Տէր Աստուած մեր՝ լուս մեծի ողորմութեան յում ». Եւ առ ժողովուրդն կասէ . « Ասացուի ամենեան միաբանութեամբ » : Ժողովուրդն ալ պատասխան կուտայ՝ երեք անգամ Տէր ողորմեա ասելով :

Այն միջոցին քահանայն այս համառօտ աղօթքը կասէ .

,, Տէր Աստուած մեր, ըգբազկատարած զաղաջանս ծառայից քոց վերընկալցիս եւ ողորմեսցիս ըստ մեծի ողորմութեան քում : Զգբութիւն քո առաքեա իվերայ մեր եւ ամենայն ժողովը դեանս՝ որք ակն ունին առ ի քէն առատ ողորմութեանը ” :

Տէր Աստուած մեր, քու ծառայիցդ բազկատարած աղաջանքը ընդունէ, եւ ըստ մեծի ողորմութեանդ ողորմէ մեզի : Նըկէ քու գրութիւնդ մեր վրայ ու բոլոր այս ժողովրդեան վրայ, որ քեզմէ կսպասեն յուսով առատ ողորմութեանդ :

Հ. Բազկատարած աղօթքը ո՞րն է .

Պ. Այն բնական եւ հին ու գեղեցիկ աղաջանքի ձեւն է՝ որով մարդ երկու ձեռքը տարածած, կամ քիչ շատ բացած, ջերմեռանդ սրտով կմատուցանէ Աստուծոյ իւր խնդիրքները :

Հ. Բնթերցուածները Բնչ խորհրդով եւ Բնչ կարգով կկարգացուին .

Պ. Մեր եկեղեցւոյն կանոնովը՝ ըստ հին սովորութեան ամենայն եկեղեցեաց՝ առաջ հին կտակարանէն օրուան խորհրդոյն յարմար հատուած մը կկարդացուի, յետոյ գործ առաջելոցէն կամ առաջելական թղթերէն, եւ այն՝ ժողովրդին առջեւը՝ գրակալով :

Ընթերցուած կարդացողը առաջ կասէ, « Աշելուիս, աշելուիս ». այսինքն օրհնեցէք զԱստուած, փառք տուէք Աստուծոյ որ հին եւ նոր կտակարանին մէջ իւր ճշմարտութիւնը եւ սուրբ կամքը յայտներ է մեղի. հետն ալ ընթերցուածին յարմար որոշուած սաղմոսին մէկ կամ երկու տունը կասէ, եւ կտկսի կարդալ :

Հ. Ժողովուրդը Բնչ կերպով մտիկ կընէ ընթերցուածները .

Պ. Հանդարտ կեցած կամ նստած, եւ մեծուշագրութեամբ :

Հ. Ընթերցուածէն վերջը Բնչ կասուի .

Պ. Դպիրները երգով կասեն դարձեալ, « Աշելուիս, աշելուիս », եւ սաղմոսէն տուն մը ըստ աւուրն պատշաճի. եւ սարկաւագը կրկնելով կասէ. « Աշելուիս օրթի ». այսինքն օրհնեցէք զԱստուած, եւ ուղիղ կեցէք հոգւով. եւս եւ մարմնով՝ ոտք ելքը, ոտքի վրայ կանգնած մտիք ըրէք աւետարանն որ այժմ պիտի կարդացուի :

Հ. Քահանայն այն միջոցին ինչ կընէ .

Պ. Կդառնայ կխաչակնքէ ժողովրդեան վերայ ու խաղաղութիւն կուտայ . ժողովուրդն ալ կասէ իւր սովորական պատասխանովը , «Եւ զնի հոգուոյդ յում» :

Հ. Աւետարանի կարդացմունքը ինչ կերպով կսկսի .

Պ. Առաջ սարկաւագը կքարոզէ ամենուն թէ «Երկիրածութեամբ յուարուի» . այսինքն ահիւ եւ դողութեամբ մտիկ ըրէք : Իսկ աւետարան կարդացողը , որ է միւս սարկաւագը կամ թէ սարկաւագ չգտնուած ատենը քահանայն , վրայ կըերէ թէ . «Մրոյ աւետարանիս՝ որ ըս Մատքոսի . (կամ Մարկոսի կամ Ղուկասու , կամ Յովհաննու)» . այսինքն այս աւետարանիս մտիկ ըրէք որ Մատթէոսի (կամ Մարկոսի , Ղուկասու , Յովհաննու) դրածն է :

Երբոր ժողովուրդը Աստուծոյ փառք տալով կյայտնէ իւր յօժարակամ պատարաստութիւնը , եւ կասէ . «Փառք ֆեզ Skr Աստուծ մեր» , սարկաւագը դարձեալ կպատուիրէ ու կասէ . «Պուսիումէ» , ուշ դնեմք . եւ ժողովուրդը յայտնելով իւր դաւանանքը , որով կհաւատայ թէ սուրբ աւետարանը Աստուծոյ խօսքնէ , պատասխան կուտայ թէ «Ասէ Աստուծ» . եւ այնպէս պատկառանօք եւ մտադրու-

թեամբ կլսէ սուրբ աւետարանը : Իսկ եբք
վերջանայ աւետարանին ընթերցմունքը, նո-
րէն փառք կուտայ Աստուծոյ՝ որ իւր կամ-
քը եւ ճշմարտութիւնը յայտներ է մարդ-
կանց սուրբ աւետարանով :

Հ. Աւետարանէն յետոյ ինչ պատճառի
համար Հաւատամբ կասուի .

Պ. Որպէս զի ժողովուրդը հաստատուի իւր
հաւատքին մէջ՝ զոր ունի աւետարանին խօս-
քերուն եւ պատարագի սուրբ խորհրդոյն :

Հ. Ժողովուրդը Հաւատամբ ասելու ատեն
ինչու ձեռնամած կկենայ .

Պ. Ձեռնամած կենալով աղօթելը ընական
նշան է սաստիկ ուշադրութեան եւ ջեր-
մեռանդութեան, եւ կցուցընէ թէ ինչպէս
որ մարդուս ձեռքը այն ձեւով ազատ կը-
մնայ ուրիշ ամէն գործողութենէն, այսպէս
ալ միտքը ազատ է այն միջոցին ուրիշ ամէն
զբաղմունքէ :

Հ. Մինչեւ մը ատեն ձեռնամած կկենայ
ժողովուրդը .

Պ. Սովորաբար մինչեւ «Իսկ որք ասեն» կը-
տորը, որ բուն հաւատամքին մասը չէ :

Հ. Հաւատացելոց պատարագ ասուած մա-
սը երբ եւ ինչ կերպով կսկսի .

Պ. Հաւատամքէն ետքը սարկաւագը կըա-
րողէ ժողովրդեան, ու կխրատէ որ հաւատ-

քով խնդրեն յԱստուծոյ իրենց մեղքերուն
թողութիւն եւ ամէն տեսակ շնորհք եւ ո-
ղորմութիւն, այս խօսքերովս .

„ Ես եւս հաւատով աղա-
ջեսցուք եւ խնդրեսցուք ի
Տեառնէ Աստուծոյ եւ իՓրկ-
չէն մերմէ Յիսուսէ Քրիստո-
սէ իժամռաս պաշտաման եւ
աղօրից, զի արժանի ընդու-
նելութեան արասցէ, լուիցէ
ձայնի աղաջանաց մերոց,
ընկալցի զխնդրուածս սրտից
մերոց, բողցէ զյանցանս
մեր, ողորմեսցի իվերայ մեր:
Աղօրք մեր եւ խնդրուածք
յամենայն ժամ մտցեն առա-
ջի մեծի տէրութեան նորա .
եւ նա տացէ մեզ միաբան՝
միով հաւատով եւ արդարու-
թեամբ վաստակի իգործս
բարեաց : Զի զողորմութեան
զնորհս իւր արասցէ իվերայ
մեր Տէրն ամենակալ, կե-
ցուսցէ եւ ողորմեսցի :

Դարձեալ հաւատով աղա-
ջեմք եւ աղօրեմք առ. Տէր
մեր եւ Աստուած եւ Փրկիչ
Յիսուս Քրիստոս այս ժամ
պատարագիս միջոցին, որ
արժան համարի մեր աղօրքն
ընդունել, եւ մեր աղաջա-
նաց ձայնին մտիկ ընէ, մեր
սրտանց ըրած պահատանք-
ները լսէ, մեր մեղքերուն բո-
ղութիւն տայ, զքայ եւ ողոր-
մի մեզի : Մեր աղօրքն ու
խնդրուածքները ամէն ժա-
մանակ նորա մեծ տէրու-
թեանը առջեւ ելնեն . եւ նա
տայ մեզի միաբանական հո-
գառվ, մի միայն հաւատով եւ
արդար վարք անցընելով աշ-
խատիչ բարի գործքերու .
այնպէս որ իւր ողորմութեան
շնորհքները անպակաս ընէ
մեր վրայէն ամենակալ Աս-
տուած, եւ ինքը Փրկի զմեզ
ու ողորմի մեզի :

Հ. Այն միջոցին ինչ աղօթք կընէ քահա-
նայն .

Պ. «Տէր մեր եւ փրկիչ Յիսուս Քրիստոս » ա-
ղօթքը, որով Աստուծոյ շնորհքն ու ողոր-
մութիւնը կխնդրէ՝ յիշելով Քրիստոսի Տեա-

ուրն մերոյ չարչարանաց ու Հոգւոյն սրբոյ գալստեան առատ պարզեւները , որ օրուան այս միջոցին , այսինքն կէսօրուան մօտ կամ կէսօրէն երկու երեք ժամ առաջ պարզեւեցան կասէ :

,, Տէր մեր եւ Փրկիչ Յիսոս Քրիստոս , որ մեծդ ես ողորմութեամբ եւ առատ պարզեւօք բարերարութեան քո : Որ դու քոյին կամադիմամուս յայսմիկ համբերեցեր չարչարանաց եւ մահու յաղազս մեղաց մերոց , եւ պարզեւեցեր առատապէս ըգպարզես Հոգւոյդ սրբոյ երանելի առաքելոցն . հաղորդս արա եւ զմեզ Տէր աղաքեմք զքեզ , աստուածային պարզեւացդ , բողութեան մեղաց՝ եւ ընդունելութեան Հոգւոյդ նրբոյ “ :

Տէր մեր եւ Փրկիչ Յիսոս Քրիստոս , քու ողորմութիւնդ մեծ է , եւ բարերարութեանդ պարզեւները առատ են : Դուն որ քու կամօքդ այս ժամուս՝ մեր մեղացը համար համբերեցիր չարչարանաց եւ մահու , եւ առատապէս պարզեւեցիր Հոգւոյդ սրբոյ պարզեւները երանելի առաքելոց . կաղացեմք զքեզ Տէր , մասնակից արա նաեւ զմեզ աստուածային պարզեւներուդ , այսինքն մեղաց բողութիւն եւ Հոգիդ սուրբ ընդունելու :

Յետոյ աղօթքին վերջի կտորը ձայնով կասէ.

,, Որպէս զի արժանաւորք եղիցուք գոնութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ սուրբ Հոգւոյդ . այժմ :

Որպէս զի արժանի լինիմք գոնանալով փառաւորել ըգքեզ Քրիստոս ընդ Հօր եւ սուրբ Հոգւոյդ . այժմ :

Եւ ժողովրդեան խաղաղութիւն տալէն յետոյ ուրիշ աղօթքով մի Քրիստոսի խաղաղութիւնը կինդրէ ամենուն համար .

„ Խաղաղութեամբ քով
Քրիստոս Փրկիչ մեր՝ որ ի
վեր է քան զամենայն միտս
եւ զբանս . ամրացո զմեզ եւ
աներկիւղ պահեա յամենայն
չարե . հաւասարեա զմեզ ընդ
ճշմարիտ երկրպագուս քո՝
որք հոգով եւ ճշմարտու-
թեամբ քեզ երկիրպագանեն .
վասն զի ամենասուրբ եր-
բորդութեանդ վայելէ փառք
իշխանութիւն եւ պատիւ ,
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս
յաւիտենից . ամեն “ :

Քրիստոս Փրկիչ մեր , քու
այն խաղաղութեամբդ որ ա-
մեն խելքէ ու խօսքէ վեր
է՝ հաստատէ զմեզ ու ան-
վախ պահպանէ ամեն տե-
սակ չարիքներէ . հաւասա-
րեցուր զմեզ այն քեզի ճըշ-
մարիտ երկրպագութիւն ը-
նողներուն որ հոգով եւ ճըշ-
մարտութեամբ կպաշտեն ըգ-
քեզ . վասն զի քու ամենա-
սուրբ երբորդութեանդ կը-
վայելէ փառք , իշխանութիւն
եւ պատիւ , այժմ եւ :

Յետոյ կասէ , « Օրհնեալ Skr մեր Յիտուս Քրիս-
տու » , եւ սարկաւագին խնդրանօքը կդառ-
նայ կօրհնէ զժողովուրդը՝ ասելով . « Skr
Աստուած օրհնեացկ զամենեսեանդ » : Ժողովուրդն
ալ երեսը խաչակնքելով կընդունի օրհնու-
թիւնն ու կասէ « Ամեն » :

ՎԵՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ .

Հ. Վերաբերութիւնն ինչ է .

Պ. Հին ատենը բոլոր ժողովուրդը , այս-
ինքն եկեղեցականք եւ աշխարհականք , արք
եւ կանայք , այս միջոցիս կբերէին թափո-
րով հաց ու գինի , կընէին բնձայտան ա-
սուած սեղանին վերայ . քահանայն այս միջո-
ցիս կընդունէր այն ընծայքը , յետոյ նոցա-
մէկ կտորը կառնուր սուրբ սեղանը , կուր-

բագործէր իմարմին եւ յարիւն Քրիստոսի,
յորմէ կհաղորդուէին արժանաւորքն . իսկ
չհաղորդուողներուն կքաժնուէին այն ըն-
ծայից մնացած կտորները՝ պատարագին
վերջերը, որպէս զի նոքա եւս մասնակից
համարուին կերպով մը սուրբ սեղանոյն :

Յետոյ եկեղեցին ամէն տեղ այս արարո-
ղութիւնը թեթեւացոյց, եւ մեր ազգին մէջ
սովորութիւն եղաւ՝ միայն սրբագործելի
նշխարն ու գինին թափօրապէս ժողովը-
դեան մէջէն անցընելով, եւ կամ սեղանոյն
ետեւէն պարտցընելով՝ վերաբերել պատ-
ռով ու տանիլ տալ քահանային, որ խնկար-
կութեամբ կընդունի ու սեղանոյն վրայ
կդնէ : — Այս արարողութիւնը երբեմն աւելի
հանդիսով կկատարուի եւ երբեմն համառօտ :

Հ. Դպիրք այն միջոցին Բնչ կերգեն .

Պ. Սարկաւագը առաջ կքարոզէ դպրաց
որ քաղցր ձայնով եւ ջերմեռանդութեամբ
հոգեւոր երգեր, այսինքն սաղմաս, մեղեդի
եւ ուրիշ սրտաշարժ տաղեր երգեն . «Սադ-
մու ասացէ՛ Տեառն Աստւծոյ մերում, դպիրք,
ձայնիւ խղցրութեամբ, զերզ հոգեւոր» : Դպիր-
ներն ալ Մրասացութիւն ասացուած երգերուն
մէկը կերգեն՝ ըստ աւուր պատշաճի :

Հ. Երգեցողութիւնը, այսինքն եկեղեցա-
կան պաշտամանց մէջ երգով բան ասելը

ուսկից մտած է, թնչ խորհուրդ ունի, եւ
թնչպէս պէտք է լինի.

Պ. Երգեցողութիւնը ամէն ժամանակ ե-
ղած է եկեղեցւոյ մէջ՝ թէ հին օրինաց ա-
տենը եւ թէ քրիստոնէութեան, իբրեւ բը-
նական եւ սրտաշարժ զարդ եւ արարողու-
թիւն աստուածային պաշտամանց. եւ պէտք
է անպատճառ լինի ազգային եղանակներով՝
կանոնաւոր կերպիւ, վայելուչ հանդարտու-
թեամբ եւ քաղցր ձայնիւ, ինչպէս որ սուրբ
Հարք եւս միշտ կապսպրեն :

Հ. Հանդիսաւոր վերաբերութիւնն թնչպէս
կընեն.

Պ. Հանդիսաւոր պատարագներու ատեն
եղած վերաբերութեան արարողութիւնը
այսպէս է : Երբոր քահանայն կասէ. « Skr
Ասուած օրինեսցէ զամենեսեանդ », Սարկաւագը
կերգէ « Սաղմու ասացելը », եւ դպիրք Սրբ-
բասացութիւնը՝ ոտքի վրայ կեցած : Այնուհե-
տեւ սարկաւագը կասէ .

„Մի ոք յերախայից, մի
ոք իբերահաւատից, եւ մի
ոք յապաշխարողաց եւ յան-
մաքրից մերձեսցի յաստուա-
ծային խորհուրդս “ :

Թող Երախաներէն (այս-
ինքն դեռ չկնքուած քրիս-
տոնեաներէն), թերահաւատ-
ներէն եւ ապաշխարողներէն
ու անմաքրուր անսուրը մե-
ղաւորներէն մէկն ալ չմօսե-
նայ այս աստուածային խոր-
իրդոյս :

Դպիրքը կպատասխանեն .

,, Մարմին տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի . Երկնային զօրութիւնքն յաներեւոյթ Երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով . սուրբ՝ սուրբ՝ սուրբ Տէր զօրութեանց “ :

Կհաւատամք որ Փրկչին մերոյ տէրունական մարմինը եւ փրկական արիւնու սեղանին վրայ է . ուստի Երկնային զօրութիւնք (հրեշտակները) աներեւոյթ կերպով կերգեն ու անդադար ձայնով կասեն, սուրբ՝ սուրբ՝ սուրբ Տէր զօրութեանց :

Յետոյ խնկարկելով կերթան ընծայարանին առջեւ, ու սարկաւագը կամ սաղմոսին այս տունը .

,, Յարեւու եհար զխորան իւր. եւ ինքն ոըպէս փեսայ՝ զի ելանէ յառագաստէ իւրմէ “ :

Իւր խորանը (վրանը) արեւու մէջ դրաւ, եւ ինքը իւր առագաստէն ելնող փեսայի կնմանի :

Դպիրքն .

,, Եւ ցնծայ նա որպէս հըսկայ յընթանալ զճանապարհն իւր “ :

Եւ իւր ճանապարհէն գնացած ատենը հսկայի կնմանի :

Սարկաւագը կսկսի եւ դպիրք առաջ կտանին, կտոր կտոր երգելով, այս հին ու փառաւոր երգը, որ յունարենէն թարգմանուած է .

,, Ոքք զքրովքեիցն խորհրդաբար կերպարանիմք, եւ կենդանարար Երբորդութեան երեսան զերեքսրբեան օրհնութիւնը մատուցանեմք, զա-

Մեք որ քերովքեից խորհրդուրդը կկատարեմք, եւ կենդանարար Երբորդութեան երեքսրբեան օրհնութիւնը կըմատուցանեմք (սուրբ սուրբ

մենայն զկենցաղականս ի քաց դնելով զգործս, որպէս զի զբագաւորն ամենեցուն ընդունիցիմք, եւ զհրեշտակացն հանդիսապէս ընծայեալ բերեմք զկարգ :

սուրբ ասելով), ամենայն աշխարհային զործոց զբաղմունքները մեկդի դնեմք, որպէս զի բագաւորաց բագաւորը ընդունիմք, եւ հրեշտակաց կարգաւորութիւնը հանդիսապէս կատարեմք :

Սարկաւագը ընծայքը վերուցած, եւ միւս սարկաւագը առջեւէն խնկարկելով, երբոր կհամնին շիտակ դէպի արեւելք, կասէ սկիհը վերցընող սարկաւագը. « Ճանապարհ արարէ այնուիկ որ նստի յերկինս երկնից ընդ արեւելս ». — Ճանապարհ բացէք այնմ որ երկնից երկնքը կընակի դէպի արեւելք : Դպիրք կերգեն .

« Եւ կենդանարար երրորդութեանն » եւ այլն :

Յետոյ կուգան դէպ իհարաւ, ու կասէ սարկաւագը այս սաղմոսը .

„ Աստուած իհարաւոյ եկեսցէ, եւ սուրբն իՓառան լեռնէ ” :

Աստուած հարաւէն պիտի զայ, եւ սուրբը (Փրկիչն) Փառան լեռնէն :

Դպիրքն .

„ Զամենայն զկենցաղականս իբաց դնելով զգործս ” : **Իսկ երբոր խորանին աստիճանին մօտ կուգայ, կասէ սարկաւագը հանգարտ ձայնով .**

„ Համբարձէք իշխանք ըզդիրունս ձեր իմեր . համբարձին դրունք յաւիտենից, եւ մոցէ բագաւոր փառաց ” :

Ա՛յ իշխանութիւնք երկնից, վեր վերուցէք ձեր դրոները . վերնան յաւիտենից դրոներն որ փառաց բագաւորը երկինք մտնէ :

Քահանայն խնկարկելով կհարցանէ .

„ Ո՞վ է սա թագաւոր փառաց՝ Տէր հզօր զօրութեամբ իւրով . Տէր կարող իպատերազմի “ :

Ո՞վ է այս փառաց թագաւորը , այս հզօր եւ զօրաւոր Տէրը , այս պատերազմի մեջ յադրական Տէրը :

Դպիրքն . « Որպէս զի զբազաւորն ամենեցուն ընդունիցիմ » :

Սարկաւագն . « Համբարձիկ իշխանի » եւ այլն :

Քահանայն . « Ո՞վ է սա թագաւոր փառաց եւ Տէր զօրութեանց » :

Դպիրքն . « Եւ զիրեշտակացն հանդիսապէս ընծայեալ բերեմ զկարգ » :

Սարկաւագն . « Սա ինին է թագաւոր փառաց » :

Այն ատեն քահանայն սկզին ծածկոյթը կհամբուրէ ու կառնու սարկաւագին ձեռքէն . Ժողովրդեան վրայ կխաչակնքէ անով ու կասէ . « Օհնեան եկեալ անուամբ Տէառն » :

Դպիրքն . « Աղեղուիս » :

Հ. Առանց թափօրական հանդիսի թնջ կերպով կկատարուի վերաբերութիւնը .

Պ. Երբոր սարկաւագը կասէ Մի ո՛վ յեւախայիցը , եւ դպիրք Մարմին Տէրունականը , սարկաւագը կերգէ Սաղմոս ասացէքը , եւ դպիրք ծունկի վրայ եկած՝ Մրժասացութիւնը կերգեն : Այն միջոցին սարկաւագը կխնկարկէ սեղանոյն , յետոյ ընծայից . ձեռքը կառնու սկիհը քողովը հանդերձ , ու դէպի վեր բար-

Ճրացուցած ծարն ծանր քալելով՝ դիմացէն
ալ խնկարկութիւն ընդունելով կատըտի սե-
ղանին ետեւէն, ու ձախակողմեան գոնէն
ելնելով՝ կուգայ սեղանոյն աստիճանին քովը.
Քահանայն ալ խնկարկութեամբ կընդունի
սուրբ սպասը, կօրհնէ անով զժողովուրդը եւ
կդնէ սեղանոյն վրայ :

Հ. Սարկաւագը «Մի ո՛ք յերախայից» ասե-
լովը Բնչ կուզէ հասկըցընել մասնաւորասպէս.

Պ. Կապսպրէ ժողովրդեան (հին սովորու-
թիւնը յիշեցընելով) որ մի գուցէ երախայք,
թերահաւատք, ապաշխարողք եւ անմաքուրք
ընծայ բերեն սուրբ սեղանոյն :

Հ. Դպրաց պատասխանը Բնչ մտքով է .

Պ. Դպրաց՝ այսինքն ժողովրդեան տուած
պատասխանին իմաստը այս է թէ «Այո,
գիտեմք եւ կհաւատամք որ Քրիստոսի Տեա-
ռն մերոյ մարմինն եւ փրկական արիւնը
արդէն կայ սեղանոյն վրայ սուրբ հաղորդու-
թեան խորհրդով, եւ այժմ դարձեալ պիտի
կատարուի նոյն սուրբ խորհուրդը. մինչդեռ
երկնային հրեշտակները առանց մեր աչքին
երեւնալու կերդեն ու կասեն «Սուրբ, սուրբ,
սուրբ Skr qorniթեանց » :

Հ. Վերաբերութիւնը Բնչ մասնաւոր խոր-
հուրդ ունի .

Պ. Օրինակ է գալստեանն Քրիստոսի յաշ-
խարհ մարդեղութեամբ, եւ գալստեան նո-

րա իսուրբ սեղանն՝ հաղորդութեան խորհրդով։

Հ. Քահանայն թնջաղօթք կը կընէայն միջոցին՝ յորում գպիրք սրբասացութիւնը կերգեն.

Պ. Քահանայն սուրբ սեղանոյն առջեւը խոնարհած, այս աղօթքը կասէ իծածուկ.

„ Ոչ ոք արժանի է յըմբոնելոցս մարմնաւոր ախտիք եւ ցանկութեամբ մատչել իսեղան քո, կամ սպասաւորել մեծի արքունական փառաց քոց։ Քանզի պաշտել զքեզ՝ մեծ եւ ահաւոր, երկնաւոր զօրութեանցդ իսկ է. սակայն վասն անչափքարերառութեան քոյ՝ անպարազելի Բանդ Հօր եղեր մարդ, եւ քահանայապետ մեր երեւեցար եւ իբր Տէրամենեցուն՝ այսմ սպասաւորութեան եւ անարիւն զենման զքահանայութիւն աւանդեցեր մեզ։ Վասն զի դու ես Տէր Աստուած մեր, որ տիրես երկնաւորաց եւ երկրաւորաց. որ իվերայ քերովքեական արոռոյ բազմիս, սերովքեից Տէր եւ բազաւոր Խորայելի։ Որ միայն սուրբ ես եւ խորքս հանգուցեալ, աղածեմ զքեզ՝ միայն բարերար եւ հեշտալուր, նայեալս իմենդուցեալ եւ յանպի-

Մեզի պէս մարմնաւոր ախտերով եւ ցանկութեամբ բռնուածներեն մեկն այ արժանի չէ քու սեղանիդ մօտենալ, եւ կամ քու մեծ ու բազաւորական փառացդ սպասաւորութիւն ընել։ Վասն զի զքեզ պաշտելը, ով մեծ եւ ահաւոր Տէր, քու երկնային հրեշտակացդ զործն է. եւ սակայն քու անհուն բարերառութեամբդ, դուն որ անբովանդակելի Բանդ ես Հօր Աստուածոյ՝ մարդ եղար, եւ մեզի քահանայապետ յայտնուեցար. եւ որովհետեւ Տէր ես ամենայնի եւ ամենեցուն, այս պաշտօնն ու անարիւն զոհիդ քահանայութիւնը մեզի աւանդեցիր։ Վասն զի դու ես մեր Տէրն ու Աստուածը որ երկնաւոր եւ երկրաւոր արարածոց վրայ կտիրես, եւ քրովքեական արոռի վրայ բազմած ես, ով Տէրդ սերովքեից եւ բազաւորդ Խորայելի։ Դուն որ

տան ծառայս քո , եւ սրբեա
զիոնզի եւ զմիտս իմ յամենայն
պղծութենէ շարին . եւ բա-
ւականացո զիս զօրութեամբ
սուրբ Հոգեոյդ , որ զգեցեալ
եմ զքահանայականս շնորհ ,
կալ առաջի սրբոյ սեղանոյս ,
եւ քահանայագործել զքո ա-
նարատ մարմինդ եւ զպա-
տուական արիւնդ : Քեզ խո-
նարիեցուցեալ զպարանոցս
իմ՝ մաղթեմ , մի դարձու-
ցաներ զերեսս քո յինէն , եւ
մի մերժեր զիս իծառայիցդ
քոց . այլ արժանի արա մա-
տուցանել քեզ զընծայս զայս
յինէն իմեղուցեալ եւ յան-
արժան ծառայէս քումմէ :
Վասն զի դու ես որ մատու-
ցանես եւ մատչիս , եւ ըն-
դունիս եւ տաս , Քրիստոս
Աստուած մեր : Եւ քեզ փառս
մատուցանեմք հանդերձ ան-
սկիզբն քո Հարբդ եւ ամե-
նասուրբ եւ բարերար Հո-
գևովդ . այժմ եւ միշտ եւ յաւի-
տեանս յաւիտենից , ամէն “:

միայն սուրբ ես եւ սրբոց
վրայ կհանգչիս , կաղաքեմ
զքեզ՝ միայն բարերար եւ
քաղցրութեամբ մեր աղօր-
քը լոռի , նայէ իմ վրաս՝
որ քու մեղապարտ եւ ան-
պիտան ծառայդ եմ , եւ սրբ
մաքրէ միտքս չարին ամեն
տեսակ պղծութենէն , եւ ոյժ
տուր Հոգևոյդ սրբոյ գօրու-
թեամբը ինձի , որ այս քա-
հանայական շնորհքը վրաս
առեր եմ , սուրբ սեղանոյս
առջեւը արժանաւորապէս
կենալու եւ քահանայագոր-
ծելու . քու անարատ մար-
մինդ ու պատուական ա-
րիւնդ : Ահա քու առջեւուէ
վիզս խոնարիեցընելով կա-
ղաքեմ , մի դարձըներ քու
երեսդ ինձմէ , եւ մի հաներ
զիս քու ծառայիցդ կարգէն ,
հապա արժանի արա զիս՝ որ
ինձի պէս մեղապարտ ու
անարժան ծառայդ մատու-
ցանէ քեզի այս ընծան :
Վասն զի դու ես թէ մատու-
ցանոյը , թէ մատուցուողը ,
թէ ընդունոյը եւ թէ մե-
զի շնորհք եւ ողորմութիւն
տուոյը , Քրիստոս Աստուած
մեր : Եւ մեք քեզի փառք
կմատուցանեմք , նոյնպէս եւ
քու անսկիզբն Հօրդ եւ
ամենասուրբ եւ բարերար
Հոգևոյդ , այժմ եւ :

Հ. Քահանային սկիհով օրհնութիւն տալը
արդեօք կասկած չըտար ժողովրդեան որ
իբր թէ արդէն սրբագործեալ համարուին
հացն ու գինին .

Պ. Ոչ. այդ կասկածին պատճառ չկայ .
վասն զի եթէ խաչով, մասունքով, եւս եւ
պարզ ձեռքով օրհնութիւն կտըրուի ժո-
ղովրդեան, տարակոյս չկայ որ կարելի է
օրհնել եւ խաչակնքել ժողովրդեան վրայ
նաեւ օծեալ սկիհով եւ օրհնեալ սուրբ
սպասովը, թէպէտ եւ գեռ սրբագործու-
թիւնը կատարուած չէ :

Հ. Ժողովուրդը ինչպէս եւ ինչ մտքով
կընդունի այն օրհնութիւնը .

Պ. Զերմեռանդ երկրպագութեամբ՝ իբրեւ
օրհնութիւն՝ սուրբ սպասովը տրուած եւ
այն սկիհով՝ յորում միշտ կորբագործի մար-
մին եւ արիւն Որդւոյն Աստուծոյ :

Հ. Վերաբերութենէն ետքը քահանայն ին-
չու ձեռքը կլուանայ .

Պ. Անոր համար որ այնուհետեւ սրբագոր-
ծութիւնը պիտի սկսի, եւ ինքը ուրիշ գոր-
ծողութիւն մը պիտի չընէ, եւ ոչ իսկ խըն-
կարկութիւն, մինչեւ ճաշակմանէն ետքը :

Ա Ղ Զ Ո Յ Ն .

Հ. Վերաբերութենէն ետքը ինչ արարողու-
թիւն կայ .

Պ. Ողջունի արարողութիւնը :

Հ. Ի՞նչ է ողջունին խորհուրդը, եւ ինչ-պէս կտըրուի .

Պ. Եկեղեցին չմոռնար Քրիստոսի Տեառն
մերոյ այն պատուէրը որ կասէ . « Եթէ մա-
տուցանիցես զպատարագ քո իվերայ սեղանոյն , եւ
անդ յիշեսցես եթէ եղբայր քո ունի ինչ խեթ զքէն ,
թող զպատարագն քո առաջի սեղանոյն . Երբ նախ
հաշտեաց ընդ եղբօր քում , եւ ապա եկեալ մա-
տուցիր զպատարագն քո . — այսինքն՝ թէ որ
քու ընծագ սեղանին վրայ մատուցանես ,
եւ այն տեղը միտքդ գայ որ եղբայրդ սրտին
մէջ քեզի դէմ բան մը ունի , թող քու ըն-
ծագ սեղանին առջեւը , գնաառաջ հաշտուէ
եղբօրդ հետ , ու յետոյ եկուր՝ ընծայէ
քու պատարագդ » : Ուստի կուզէ որ սուրբ
պատարագը մատուցանողներն ալ հաշտ լի-
նին իրարու հետ , ոխ չունենան մէկմէկու
դէմ . եւ անոր նշան՝ սուրբ սիրով ողջոյն
տան իրարու :

Հ. Ողջունին հանդէսը ինչով կսկսի .

Պ. Սարկաւագին այս քարոզովը .

„ Ես ենս հաւատով ես
սրբութեամբ կացցուք յա-
հօրս առաջի սրբոյ սեղա-
նոյս Աստուծոյ , ահիս , մի
խնձիս ես զայթակդութեամբ ,
մի նենգութեամբ , խորա-

Դարձեալ , հաւատով ու
սուրբ սրտով աղօրքի կե-
նամք առ Աստուծ սուրբ
սեղանոյս առջեւը , երկիւ-
դած մտօք , ոչ ծանր խըդա-
մտանքով ես չար օրինալ

մանկութեամբ , մի պատրանօք եւ խաբեութեամբ : Մի երկմտութեամբ եւ մի թերահաւատութեամբ . այլ ուղիղ վարուք , պարզ մտօք , միամիտ սրտիւ , կատարեալ հաւատով , լցեալ սիրով , լի եւ առաւելեալ ամենայն գործով բարութեան , կացցուք յահօթս առաջի սրբոյ սեղանոյս Աստուծոյ , եւ զտցուք զողորմութեան զշնորհս յաւուր յայտնութեան եւ իմիւսանգամ գալստեան Տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի . կեցուցէ եւ ողորմեսցի “ :

տալով կամ առնելով , ոչ կեղծաւորութեամբ եւ խոռամանկութեամբ , ոչ ստութեամբ եւ ոչ մարդ խաբելու ջանքով . ոչ երկբայութեամբ եւ ոչ թերահաւատութեամբ . հապա արդար վարքով , շիտակ մտքով , ուղիղ սրտով , կատարեալ հաւատով , եղթբայրսիրութեամբ լցուած , եւ ամեն տեսակ բարի գործքերով եւ առաքինութեամբ զարդարուած աղօթքի կենամք Աստուծոյ սուրբ սեղանոյս առջեւը , որպէս զի ողորմութեան եւ շնորհաց արժանի լինիմք Տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի յայտնութեան եւ միւսանգամ գալստեան օրը . նա փրկէ զմեզ եւ ողորմի մեզի :

Հ. Քահանայն այն միջոցին ինչ աղօթք կընէ .

Պ. Սարկաւագին ձեռքէն ընդունած ընծայիցը վրայ այս աղօթքը կընէ իծածուկ .

” Տէր Աստուած զօրութեանց եւ արարից ամենայն լինելութեանց , որ յանեութենէ զբնաս իցուցակութիւն ածեալ զոյացուցեր . որ եւ զմեր զիողեղէն բնութիւնս պատուեալ մարդասիրապէս՝ այսպիսի ահաւոր եւ անպա-

Տէր Աստուած զօրութեանց եւ ստեղծող ամենայն արարածոց , դուն որ ամեն բան ոչնչէն դուքս բերելով ստեղծեցիր , եւ մեր հողեղէն բնութեանը քու մարդասիրութեամբդ պատիւ ընելով՝ սպասաւոր եւ պաշ-

տում խորհրդոյ կարգեցեր սպասարոս . դու Տէր՝ որում պատարագեմք զպատարագիս , ընկալ առ իմենջ զառաջադրութիւնս զայս , եւ առարտեա զօա իխորհրդականութիւն մարմնոյ եւ արեան միածնի քոյ . դեղ բողոքեան մեղաց պարգեւեա ճաշակողաց զհացն զայս եւ զըաժակն “ :

Յետոյ խաղաղութիւն , կամ որ նոյն է , ողջոյն կուտայ ժողովրդեան :

Հ. Սարկաւագը Բնչ կերպով կհրամայէ որ Գաւատացեալք ողջոյն տան իրարու .

Պ. Այս խօսքով .

„ Ողջոյն տուք միմեանց իհամբոյր սրբութեան . եւ որք ոչ եք կարողք հաղորդիլ աստուածային խորհըրդոյս , առ դրունս ելք եւ աղօթեցէք “ :

Յետոյ նախ ինքը կհամբուրէ զսեղանը եւ քահանային ձեռքը , եւ կերթայ դպրապետին , կամ թէ որ Վարդապետ կամ Եպիսկոպոս կայ , անոր կուտայ ողջոյնը , եւ նոքա ժողովրդեան եւ իրարու կհաղորդեն զայն , Համբուրի ձեռով ծռելով իրարու ուսե-

տօնեայ դրիբ այսպիսի ահանոր եւ անպատմելի խորհրդոց . քեզի կմատուցանեմք մեք այս պատարագը եւ այս ընծաները . ուստի դու ընդունէ մեր ձեռքէն այս առաջադրութիւնը . քու միածին Որդառյդ մարմնոյն եւ արեանը խորհուրդը ասոր վրայ կատարէ , եւ այս հացն ու բաժակը ճաշակողաց մեղքերուն բողոքեան դեղ պարգեւէ :

Ողջոյն (բարեւ) տուեք իրարու սուրբ համբուրին . եւ ձեզմէ ով որ արժանի չէ մասնակից լինելոյ աստուածային խորհրդոյս՝ բոդ դուրս ելնէ ու հոն կենայ աղօթքի :

րուն եւ ասելով. «Քրիստո իմէջ մեր յայտնեցաւ». Եւ ողջոյնն ընդունողները պատասխան կուտան թէ «Օրհնեալ կ յայտնութիւնն Քրիստոսի»:

Հ. Դպիրներն այն միջոցին Բնչ կերգեն.

Պ. Այս ոտանաւոր երգը.

„Քրիստոս իմէջ մեր յայտնեցաւ, որ Էնն Աստուածաստ բազմեցաւ։ Խաղաղութեան ձայն հնչեցաւ, սուրբ ողջունի հրաման տուաւ. Եկեղեցիս մի անձն եղեւ, համբոյրս յօդ լրման տուաւ. թշնամութիւնն հեռացաւ, սէրն յընդհանուրս սփոեցւ։ Արդ պաշտօնեայք, բարձեալ զձայն, տուք օրինութիւն իմի բերան, միասնական Աստուածութեանն, որում սրովքէքն են սրբարան”։

Քրիստոս մեր մէջը յայտնեցաւ, Աստուած որ Էն հոս բազմեցաւ։ Խաղաղութեան աւետիս մը լսուեցաւ, այս սուրբ ողջունիս հրաման տրուեցաւ. Եկեղեցիս մէկ հոգի եղաւ, այս համբոյրը հասարակաց կապ մը տրուեցաւ. թշնամութիւնը հեռացաւ, սէրն ամէն տեղ տարածուեցաւ։ Արդ ով պաշտօնեայք, ձայներդ բարձրացուցէք, ամէնքդ մէկ բերան օրինութիւն տուէք միասնական Աստուածութեան, զոր սերովքէք սուրբ սուրբ սուրբ երգով կփառաբանեն։

ՄՐԲԾԳՈՒՇՈՒԹԻՒՆ .

Հ. Ողջունէն ետքը Բնչ արարողութիւն կսկսի.

Պ. Սրբագործութեան արարողութիւնը :

Հ. Ի՞նչ կերպով կսկսի սրբագործութեան արարողութիւնը.

Պ. Առաջ սարկաւագը կքարողէ ժողովրդեան որ ահիւ եւ դողութեամբ կենան, ուշագրութեամբ նային սուրբ պատարագին կատարմանը վերայ.

« Անիւ կացցուք, Երկիւնիւ կացցուք, բարսոք կացցուք, եւ նայեցարուք զգուշութեամբ « :

Անով կենամք, վախով կենամք, աղեկ կենամք, եւ զգուշութեամբ նայիմք :

Ժողովութեամբ կպատասխանէ թէ « Մեր ուշագրութիւնը առ քեզ է, Տէր Աստուած . — Առ ժեզ Աստուած » :

Սարկաւագը նորէն կասէ . « Պատարագ Քրիսոս մատչի գառն Աստուծոյ » . այսինքն գիտցէք որ Քրիստոս գառն Աստուծոյ կպատարագուի այժմ սեղանին վերայ: Ժողովութիւն ալ ցընծութեամբ կյայտնէ իւր հաւատքը եւ յոյսը՝ ասելով. « Ողորմութիւն եւ խաղաղութիւն եւ պատագ օրինութեան » . այսինքն՝ կհաւատամք որ այս օրհնեալ պատարագին զօրութեամբը կընդունիմք յԱստուծոյ ողորմութիւն եւ խաղաղութիւն :

Հ. Քահանայն ինչ օրհնութեամբ կպատասխանէ ժողովրդեան խօսքերուն .

Պ. « Ճնորհի, սեր, եւ աստուածային սրբաւար զօրութիւնն չօր եւ Որդոյ եւ Հոգույն սրբոյ, եղիցի ընդ ձեզ ընդ ամենեւեանդ » . այսինքն՝ Հայր եւ

Որդի եւ Հոգին սուրբ զարդարեն զձեղ ամէնքդ ամենայն շնորհօք եւ սիրով, եւ քաւելով ձեր մեղքերը՝ սուրբ ընեն զձեղ:

Հ. Ի՞նչ կնշանակէ սարկաւագին քարոզելը թէ «Զդրունս, զդրունս ամենայն իմաստութեամբ եւ զգուշութեամբ» :

Պ. Որովհետեւ պատարագին այս մասը բուն խորհրդոյն կատարման մասն է, եւ միայն բարեպաշտ հաւատացեալը ներկայ պիտի գտնուին անոր, — սարկաւագը կպատուիրէ որ եկեղեցւոյն դռները փակ պահուին զգուշութեամբ, որպէս զի անարժանները եւ արդէն դուրս ենողները ներս չմտնեն:

Ներսը կեցողներուն ալ կքարոզէ որ իրենց խելքը միտքը սուրբ երկիւղիւ առ Աստուած բարձրացընեն. «Իվեր լնձայեցուցէ զմիս ձեր՝ աստուածային երկիւղիւ» :

Հ. Ժողովուրդը ի՞նչ պատասխան կուտայ .

Պ. «Ունիմի առ թեզ, Skr ամենակալ.» այսինքն մեր խելքն ու միտքը արդէն առ քեզ բարձրացած է, Տէր ամենակալ:

Հ. Սարկաւագը ի՞նչպէս կվերջացնէ իւր քարոզը .

Պ. Այս խօսքով. «Եւ զոհացարուի զՏեսունէ բոլորով արժիւ». այսինքն բոլոր սրտով փառք տուէք Աստուածոյ : » — Ժողովուրդն ալ կամէ,

« Արժան եւ իրաւ . » այսինքն յիրաւի արժան
է որ բոլոր սրտով փառք եւ գոհութիւն
տամք Աստուծոյ մեզի ըրած այսքան եւ այս-
պիսի ողորմութեանը համար :

Հ. Քահանայն այն միջոցին ինչ աղօթք
կընէ ծածուկ .

Պ. Այս աղօթքը .

,, Արժան է ստուգապէս եւ
իրաւ՝ ամենայորդոր փու-
րով միշտ երկիրպագանելով
փառաւորել զքեզ, Հայր ա-
մենակալ, որ քոյին անզըն-
նելի եւ արարչակից Բանիւդ
զանիծիցն բարձեր զկրճիմն :
Որ ժողովուրդ ինքեան առ-
եալ զեկեղեցի սեպհականեաց
զհաւատացեալս իքեզ, եւ
զըննելի բնութեամբ ըստ ի-
Կուսէն տնտեսութեան՝ հա-
մեցաւ բնակիլ իմեզ : Եւ նո-
րագործ աստուածապէս ճար-
տարապետեալ՝ զերկիրս եր-
կին արար : Վասն զի որում
ոչն հանդուրժեին առաջի
կալ զուարթնոցն ջոկք՝ զար-
իութեալք իփայլակնացայտ
եւ յանմատոյց լուսոյ աստ-
ածութեանդ, եղեալ այդպի-
սիդմարդ՝ յաղազս մերոյ փըր-
կութեան, շնորհեաց մեզ ընդ
երկնայինսն պարել զհոգե-
նէն պարս — . Եւ ընդ Սե-
րովքէսն եւ ընդ քերովքէսն

Ստոյգ եւ յիրաւի արժան է
ամենայորդոր ջանքով ու ջեր-
մեռանդութեամբ միշտ եր-
կիրպագանելով փառք տալ
քեզի, ով Հայր ամենակալ,
որ քու անտեսանելի եւ ա-
րարչակից Բանիւդ անիծից
արգելքը մեր վրայէն վերու-
ցիք : Խակ նա սուրբ եկեղե-
ցին իրեն սեպհական ժողո-
վուրդ առնելով քու հաւատա-
ցեալներդ որոշեց, եւ ազքի
տակ ընկնոյ (մարդկային)
բնութեամբ, զոր տնօրինա-
րար առաւ իսրբոյ Կուսէն՝
համեցաւ մեր մեջը բնակիլ,
եւ աստուածային ճարտարա-
պետութեամբ ու հրաշագործ
զօրութեամբ երկիրս երկինք
ըրաւ : Վասն զի նա՝ որոյ
առջեւը չէին կրնար դիմա-
նալ հրեշտակաց զունդերը,
զարհութելով աստուածու-
թեանդ փայլակնացայտ եւ
անմատչելի լոյսէն, մարդ
եղաւ՝ զմեզ փրկելու համար,

միաձայն սրբասացութեամբ
յօրինել նուազս , եւ համար-
ձակապէս գոչելով ընդ նոսին
աղաղակել եւ ասել “ .

Եւ այս շնորհքս ըրաւ մեզի
որ երկնային գուարթնոց հետ
մէկտեղ հոգեւորական պար
բռնեմք — Եւ սերովեկից ու
քերովեկից հետ միաբան ու
մէկ ձայնով սուրբ սուրբ
սուրբ երգելով եղանակել ,
եւ նոցա հետ իմիասին հա-
մարձակ ասել .

Հ. Դպիրները ի՞նչ կերգեն այն միջոցին .

**Պ. Քահանային յիշած հրեշտակային երգը՝
ըստ տեսլեան եսայեայ մարգարէին .**

„Սուրբ , սուրբ , սուրբ Տէր զօրութեանց , ի՞ են երկինք
եւ երկիր փառօք քո . օրհնութիւն իբարձունս . օրհնեալոր
եկիր եւ գալոց ես անուամբ Տեառն . ովսաննա իբարձունս “ .

**Այս սքանչելի երգին երկրորդ մասը եկե-
ղեցին աւելցուցած է՝ եբրայեցւոց ծերոց
եւ տղայոց փառաբանութենէն առնելով :**

Հ. Ովսաննա ի՞նչ ասել է .

**Պ. Եբրայական բառ է , եւ կնշանակէ՝ փր-
կեան զմեզ , կամ կեցո զմեզ , եւ մեր մէջ շատ
տեղ թարգմանուած է կեցն Տէր խօսքով . բայց
չըէից սովորութիւն էր որ այս խօսքը փա-
ռատրութեան տեղ ալ կբանեցնէին , ի՞նչ-
պէս որ կասեմք , փառf Աստուծոյ , կամ փառf
իբարձունս :**

ԿԱՆՈՆ ՊԱՏԱՐԱԳԻ.

Հ. Սուրբ սուրբէն ետեւ քահանային ասած
աղօթքը ինչու համար սովորաբար կանոն
կասուի .

Պ. Վասն զի պատարագին գլխաւոր մասը
այն աղօթքը կհամարուի , եւ անոր մէջն
են սրբագործութեան առաջին եւ գլխաւոր
խօսքերը :

Հ. Ի՞նչպէս կասէ քահանայն այն աղօթքը .

Պ. Բազկատարած եւ ծածուկ :

Հ. Ո՞րն է այն աղօթքը .

Պ. „ Սուրբ սուրբ՝ սուրբ
ես ճշմարտապէս եւ ամենա-
սուրբ . եւ ով ոք պանձացի
ըովանդակել բանիւ զքո ի
մեզ զանքաւ բարեգորովու-
թեանդ զեղմունս : Որ եւ ան-
դեն իսկ ինախնումն զան-
կեալն ընդ մեղօք՝ զանազան
եղանակօք խնամեալ սփո-
փեցեր , մարգարեիւք , օրի-
նացն տրւջութեամբ , քահա-
նայութեամբ , եւ ստուերա-
կերպ երնջոցն մատուց-
մամբ :

„ Իսկ իվախնան աւուրցս
այսոցիկ զբովանդակ իսկ
զպարտեաց մերոց խզեաւ ըզ-
դատակնիք , ետուր մեզ զՄը-
դիդ քո միածին պարտապան

Սուրբ սուրբ սուրբ ես ճըշ-
մարտապէս եւ ամենասուրբ,
եւ ով կհամարձակի խօսքով
պատմելու քու մեր վերայ
ունեցած անհուն բարեգրու-
թեանդ բոլոր զեղմունքը :
Վասն զի դուն իսկզբան եսս
մեղքի տակ ընկած մարդը
զանազան կերպերով հոգա-
ցիր ու մխիթարեցիր , մար-
գարեներով , օրէնքներ տա-
լով , քահանայութեամբ , եւ
արջառոց զոհերով , որ ճըշ-
մարիտ զոհին շուք ու օրի-
նակ եին :

Իսկ այս ետքի ժամանակ-
ներս բոլոր մեր պարտ-
քերուն դատապարտութեան
վճիռը պատռեցիր , ու տուիր
մեզի քու միածին Որդիդ քէ

եւ պարտս , զենումն եւ օծեալ , զառն եւ երկնաւոր հաց , քահանայապետ եւ պատարագ : Վասն զի ինքդ է բաշխող , եւ նոյն ինքդ բաշխի իմիջի մերում միշտ անձախապէս :

“ Վասն զի եղեալ հաւաստեալ եւ առանց ցնորից մարդ , եւ անշփոր միութեամբ մարմնացեալ յԱստուածածին եւ իսուրը կուսէն Մարիամայ՝ ճանապարհորդեաց ընդ ամենայն կիրս մարդկային կենցաղոյս առանց մեղաց . եւ յաշխարհակեցոյց եւ յառիքն փրկութեան մերոյ եկեալ կամաւ իԽաչն ,

” Առեալ զհացն իսուրը յաստուածային՝ յանմահ՝ յանարատ՝ եւ յարարչագործ՝ իձեռու իւր , օրինեաց , գոհացաւ , երեկ , ետ իւրոց ընտրեալ սուրը եւ բազմեալ աշակերտացն ասելով .

իբրեւ պարտապան եւ թէ իբրեւ պարտք , թէ իբրեւ զոհ եւ թէ իբրեւ օծեալ զոհագործ , զառն եւ հաց երկնաւոր , քահանայապետ եւ պատարագ : Վասն զի դա ինքն է բաշխողը , եւ նոյն ինքը կրաշխուի միշտ մեր մեշը առանց սպառելու :

” Վասն զի դա ստուգապէս մարդ լինելով՝ եւ ոչ թէ աչքի միայն երեւնալով , եւ անշփոր միաւորութեամբ աստուածսիրութեան եւ մարդկութեան մարմին առնելով յԱստուածածին սուրը Կուսէն Մարիամայ , այս մարդկային կենաց ամէն չարչարանքներէն անցաւ առանց մեղաց եւ յետոյ երբ իրեն կամօքը եկաւ իսուրը Խաչն՝ որ աշխարհիս կեանք տուողըն ու մեր փրկութեանը գործիքն է ,

Առաւ հացը իւր սուրը , աստուածային , անմահ , անարատ եւ արարչագործ ձեռքը , օրինեց , գոհացաւ , մանրեց ու տուաւ իւր ընտրած՝ սուրը աշակերտաց՝ որ բազմեր էին՝ այս խօսքերս ասելով .

Յետոյ կամէ սրբագործութեան խորհրդաւոր խօսքերը :

Հ. Պատարագի կանոնին ո՞ր խօսքովը կկատարուի կամ կսկսի կատարուիլ սրբագործութեան խորհուրդը.

Պ. Քրիստոսի Տեառն մերոյ ասած այս խօսքերովս, — նշխարին վրայ. « Առեփ կերեփ. այս է մարմին իմ, որ վասն ձեր եւ բազմաց բաշխի իմաւութիւն եւ իրողութիւն մեղաց » : Եւ գինւոյն վրայ. « Արքեփ իսմանկ ամենենան. այս է արիւն իմ նորոյ ուխտի, որ յաղագս ձեր եւ բազմաց հեղանի իմաւութիւն եւ իրողութիւն մեղաց » :

Հ. Այն խօսքերը Բնչ կերպով կյեշէ քահանայն.

Պ. Պատմական ոճով. վասն զի աղօթքին Հետ հիւսուած են, եւ առ Հայր ուղղեալ է բոլոր աղօթքը. միայն թէ Առեփ կերեփ ու Արքեփ իսմանին ձայնով կասէ որ ժողովուրդն ալ կարենայ լսել, եւ երկրպագութիւն անել սուրբ խորհրդոյն :

Հ. Ժողովուրդը Բնչ պատասխան կուտայ սրբագործութեան խօսքերուն.

Պ. Իւրաքանչիւրէն ետքը կասէ երկիւղածութեամբ « Ամեն », որ ըսելէ եղիցի, այսինքն խոստովանիմ եւ հաւատամ:

Հ. Քահանայն Բնչ արարողութեամբ կկատարէ սրբագործութեան խորհուրդը.

Պ. Երբոր կանոնին այն խօսքերուն կհասնի թէ « Առեալ զիացն », եւ սուրբ նշխարը ձեռ-

քը կառնու , օրինեաց ասած ատենը խաչակըն-
քելով կօրհնէ , գոհացաւ ասելով՝ վեր կնայի ,
երեկ ասելով՝ նշխարին չորս ծայրերէն մէկ
մէկ քիչ կըեկանէ , եւ ապա երկու ձեռօքը
բարձրացուցած՝ Առեփ կերկը կասէ :

Նոյնպէս կօրհնէ նաեւ բաժակը , եւ յետոյ
վեր բարձրացընելով կասէ Արբէֆ խամանէն :

Հ. Դպրաց Հայր երկնաւոր երդը երդած ժա-
մանակը , քահանայն ինչ աղօթք կընէ .

Պ. Կանոնին շարունակութիւնը առաջ կը-
տանի ծածուկ , նոյնպէս պատմական ձեւով
եւ այս խօսքերով .

,, Եւ զսոյն միշտ իւր յի-
շատակ առնել պատուիրան
աւանդեաց մեզ բարերար
Որդիդ քո միածին . Եւ ի-
շեալ խսորին վայրս մահու
մարմնովն՝ զոր իմերմէս ըն-
կալաւ . յազգակցութենէ , Եւ
զնիզս դժոխոցն աղարտեալ
հզօրեղապէս , զքեզ միայն
ծանոյց ճշմարիտ Աստուած՝
զԱստուածդ կենդանեաց Եւ
մեռելոց “ :

Այս միջոցիս սուրբ ընծայքը ձեռքն առած՝
կասէ ծածուկ .

,, Եւ արդ մեք Տէր ըստ այ-
սըմ հրամանատրութեան յա-
ռաջ քերեալ զայս խորհուրդ

Եւ այս բանս իբրեւ իբրեն
յիշատակ ընելու պատուեր
տուաւ մեզի քու բարերար
միածին Որդիդ , Եւ մեր
մարդկային ընութենէս ա-
ռած մարմնովը մահուան
ստորին կողմերը իջնալով ,
Եւ դժոխոց նշգերը հզօր զօ-
րութեամբ խորտակելով , մի-
այն զքեզ ճանչցուց ճշմարիտ
Աստուած , զքեզ որ Աստ-
ուած Եւ արարիչ Ես կենդա-
նեաց Եւ մեռելոց :

Եւ արդ մեք Տէր , այս մեզի
տրուած հրամանին համե-
մատ՝ յառաջ քերելով այս քու

Փրկական մարմնոյ եւ արեան միածնի քոյ, յիշեմք զդորա որ վասն մեր զիրկագործ չարչարանսն, զկենսատու խաչելութիւնն, զերեքօրեայ զբաղումն, զերանելի յարութիւնն, զաստուածապէս համբարձումն, զնստիլըն ընդ աջմէ քո, Հայր. զահաւոր եւ զփառաւորեալ զմիւսանզամ զալուստն խոստովանիմք եւ օրհնեմք “:

միածնիդ փրկական մարմնոյն եւ արեան խորհուրդը, կյիշեմք դորա մեզի համար կրած փրկագործ չարչարանքը, կենսատու խաչելութիւնը, երեքօրեայ բաղումը, երանական յարութիւնը, աստուածապէս համբառնալը, քո աջ քողմդ նստիլը՝ Հայր Աստուած, ահաւոր եւ փառաւոր միւսանզամ զալուստը կղաւանիմք ու կօրհնեմք :

Եւ ընծայքը փոքր ինչ բարձրացնելով եւ առ Հայր մատուցանելով՝ կասէ ձայնով. « Եւ զիոյս իիոյոց ժեզ մատուցանեմ՝ ըստ ամենայնի եւ յաղագս ամենեցուն ». այսինքն քո մեզի ըրածպարգեւդ քեզ կընծայեմք, ամէն բանի եւ ամենուն համար :

Հ. Ժողովուրդը այս տեսնելով ինչ կասէ.

Պ. Ցնծութեամբ կերգէ միաբան.

„ Յամենայնի օրհնեալ ես Տէր. օրհնեմք զքեզ, զովեմք զքեզ, զոհանամք զքէն, աղաչեմք զքեզ Տէր Աստուած մեր “.

Քահանայն եւս նոյն իմաստով կշարունակէ ծածուկ իւր աղօթքը.

„ Զքեզ արդարեւ, Տէր Աստուած մեր, զովեմք, ես ըգքէն զոհանամք հանապազ : Որ զանց արարեր զմերով անարժանութեամբս այսպիսի ահաւոր եւ անպատում խորհըրդոյ կարգեցեր սպասաւորս : Ոչ յաղագս մերոց ինչ բարեգործութեանց, յորոց յոյժ բափուր եմք եւ միշտ ու-

նայն գտանիմք հանապազ : Այլ իքո բազմազեղ ներողութիւնդ ցանգ ապասինեալ համարձակիմք մերձենալ իսպասաւորութիւն մարմնոյ եւ արեան միածնի քոյ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որում վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ . այժմ եւ միշտ եւ յափտեանս յափտենից . ամեն :

Եւ յետոյ խաղաղութիւն կուտայ :

Հ. Երբոր սարկաւագը այն միջոցին, «Առուծոյ երկրպագեցուի» կամէ, քահանայն ուժողովուրդք թնչ կընեն.

Պ. Քահանայն երկրպագութիւն կընէ սեղանը համբուրելով, եւ կխնդրէ որ Հոգին սուրբ իջնայ սուրբ ընծայից եւ ժողովրդեան վրայ, «Երկրպագանեմի եւ աղայեմի եւ խնդրեմի իմեն, բարեւար Աստուած, առաքեա իմեկ եւ յառաջի եղեալ ընծայս այս զմշնչենաւորակից յու եւ զկակից սուր Հոգիդ » . Եւ մինչդեռ դպիրները ժողովրդեան հետ կերպեն «Որդի Աստուծոյ» երդը, քահանայն զատ զատ երեք երեք անդամ խաչակինքելով սուրբ ընծայից վրայ կամէ .

„ Որով զհացս օրինեալ՝ մարմին ճշմարտապես արասցես Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի “ :

Անով՝ այսինքն Հոգևով սըբով օրինելով այս հացը, ճշմարտապես մարմին ըրէ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի :

Եւ զբաժակս օրինեալ արիւն ստուգապես արասցես Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի “ :

„ Որով զիացս եւ զգինիս օրինեալ մարմին եւ արիւն ճշմարտապէս արասցես Տեառն մերոյ եւ փրկչին Ցիսուսի Քրիստոսի՝ փոխարկելով ակելով Հոգևովդ քով սրբով “ :

Անով այս հացս ու զինին օրինելով ճշմարտապէս մարմին եւ արիւն ըրէ Տեառն մերոյ եւ Փրկչին Ցիսուսի Քրիստոսի՝ փոխարկելով ասոնք (իմարմին եւ յարիւն Քրիստոսի) քու սուրբ Հոգևովդ :

Այս ամէն մէկ խօսքերուն եւ օրհնութեան ժամանակը սարկաւագը քահանային քովը կեցած՝ կասէ ցած ձայնով՝ ահիւ եւ գողութեամբ՝ « Ամեն . Օրինեա Skr » :

Իսկ քահանայն ձայնով կվերջացնէ աղօթքըն ու կասէ .

„ Որպէս զի եղիցի սա ամենեցուն մեզ մերձեցելոցս՝ յանդատապարտութիւն, իքանութիւն եւ իբողութիւն մեղաց “ :

Հ. Թէ որ սրբագործութեան խորհուրդը Առեկ կերեկ եւ Արքէ իւմանէ ըսած ժամանակը կկատարուի, եւ հացն ու գինին կփոխարկուին իմարմին եւ յարիւն Քրիստոսի, ինչու համար Հոգւոյն սրբոյ կոչման աղօթքին մէջ արարեր չըսուիր, իբրեւ յիշատակութիւն անցելոյն, հապա արասցես՝ իբրեւ ապառնի .

Պ. Հոգւոյն սրբոյ կոչումը ոչ թէ նոր աղօթք կամ գործողութիւն պէտք է համարիւ այս տեղ, այլ իբրեւ ամբողջացուցիչ մասն սրբագործութեան աղօթքին, ինչպէս որ գրեթէ ամենայն խորհուրդք եկեղեցւոյ եւս Հոգւոյն սրբոյ կոչմամբը կկատարուին :

ՅԻՇԱՏԱԿՈՒԹԻՒՆՔ.

Հ. Սրբագործութեան մասն աւարտելէն ետքը քահանայն եւ դպիրները ինչ աղօթքներ կընեն.

Պ. Թէ քահանայն եւ թէ ժողովուրդը կըսկսին սուրբ պատարագին միջնորդութեամբը իրենց հայցուածները խնդրել յԱստուծոյ, յիշատակելով ընդհանրապէս եւ մի առ մի զամենայն հաւատացեալս, զկենդանիս եւ զհանգուցեալս։ Քահանայն ծածուկ կասէայս աղօթքը.

,, Սովաս շնորհեա զսէր, զհաստատութիւն եւ զըդակի զխաղաղութիւն ամենայն աշխարհի. սրբոյ եկեղեցւոյ եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց, քահանայից, սարկագաց, բազաւորաց աշխարհի, իշխանաց, ժողովրդոց, ճանապարհորդելոց, նաւելոց, կապելոց, վտանգելոց, աշխատելոց, եւ որք իպատերազմունս բարբարոսաց։

,, Սովաս եւ օդոց շնորհեա զբարեխառնութիւն, եւ անդոց զպտղարերութիւն, եւ ախտացելոց իպէսպէս ցաւս փութապէս առողջութիւն։

,, Սովաս հանգո զամենեսեան յառաջազոյն ի՞Քրիստոս ննջեցեալսն . զնախահարս, զհայրապետու, զմարգարէս, զառաքեալս, զվկայեալս, զեպիսկոպոսունս, զերիցունս, զսարկաւագունս, եւ զբնաւ ուխտ եկեղեցւոյ քում սրբոյ. եւ զամենեսեան որք յաշխարհական կարգէ՝ զարս եւ զկանայս հաւատով վախճանեալս “։

Եւ կվերջացնէ ձայնիւ ասելով.

,, Ընդ որս եւ մեզ այց արաս- | Նոցա նետ մեր վրայ եւս ողոր-
ցես բարերար Աստուած, ա- | մութեան աջօք նայելդ կխըն-
դաշեմք “; | դրեմք, բարերար Աստուած :

Ժողովուրդն ալ կպատասխանէ, « Յիշեա Տէր, եւ ողորմեա » . այսինքն՝ յիշէ Տէր քահանային յիշատակած հաւատացեալները, եւ ողորմէնոցա եւ մեզ առհասարակ :

Հ. Յանուանէ՞՞ր սուրբերը կյիշէ քահանայն.

Պ. Ամենէն գլխաւորները, այսինքն զԱստուածածին սուրբ Կոյսն Մարիամ, զՅովհաննէս Մկրտիչ, եւ զսուրբն Ստեփանոս Նախավկայ : — Եւ այն միջոցին սարկաւագը սեղանին աջակողմը կեցած՝ կյիշատակէ տուն առ տուն ուրիշ գրեթէ ամենայն սուրբերը՝ թէ խումբ խումբ եւ թէ զատ զատ, մանաւանդ ազգային սուրբերն ու Հայաստանեայց եկեղեցւոյ առաքեալներն ու վարդապետները, եւ առաջին ու գլխաւոր նահատակները :

Հ. Սրբոց յիշատակութիւնը պատարագին մէջ ինչ խորհուրդ ունի .

Պ. ա) Եկեղեցին Երկրիս վրայ Քրիստոսի սուրբ պատարագը մատուցած ժամանակը, Երկնաւոր Եկեղեցւոյ՝ այսինքն սրբոց եւ Հըրեշտակաց հետ եւս կմիանայ, եւ Քրիստոսի Տեառն մերոյ ձեռքովը զինուորեալ եւ յաղթական Եկեղեցիները միաբան կմատուցանեն սուրբ պատարագը :

բ) Թէպէտ եւ գիտեմք թէ սուրբերը արդէն Երանական կենաց արժանի եղած են

հոգւով, եւ արքայութեան փառքը կվայելն, սակայն սուրբ պատարագին անհուն արդեամբը թէնոցա փառքին պատահական յաւելումը կիսնդրեմք, եւ թէ նոցա մեզ համար ըրած բարեխօսութեան ընդունելի լինելը: — Հին ատենի եկեղեցեացմէջ, մանաւանդ առ Յոյնս՝ սովորութիւն կար որ սեղանին վրայ երկու գրուածք կպահուէր, դիմիտիկոն անունով. մէկուն վրայ սրբոց եւ հանդուցեալ երեւելի անձանց անունները կդանուէին գրուած, եւ միւսին վրայ եկեղեցական եւ քաղաքական իշխանաւորք, այսինքն ժամանակին հայրապետները, թագաւորները, իշխանները, եւս եւ մասնաւոր կերպով խնդրողները որ իրենց համար յիշատակութիւն լինի սուրբ պատարագին մէջ: Այս սովորութիւնը տեղ տեղ մինչեւ ցայժմ մնացած է առ Յոյնս եւ առ Ռուսս:

Հ. Սարկաւագին յիշած գլխաւոր սուրբերը որոնք են.

Պ. Հայաստանեայց եկեղեցւոյ առաջին կուսաւորիչ Թադէոս եւ Բարբուդիմեոս առաքեալները. սուրբ Հայրն մեր Գրիգոր Լուսաւորիչ, նորա որդիքն ու թոռունքը, Արիստակէս, Վրթանէս, Յուսիկ, Գրիգորիս, Մեծն Ներսէս, Սահակ Պարեւ, Դանիել, Խաղ եպիսկոպոս, Մեւրոյ վարդապէտ, Գրիգոր Նարեկացի, Ներսէս Կլայեցի,

որ է Շնորհաղին, Ցովիան Որունեցի, Գրիգոր Տարեւացի եւ Մովսես Տաթեւացի վարդապետները եւ Գրիգորիսեանք եւ Ներսիսեանք (որ են գըլխաւորապէս Գրիգոր Վկայասէր եւ Գրիգոր Տըղայ, Ներսես Լամբրոնացին) եւ ուրիշ հովիւք եւ հովուապետք Հայաստանեայց :

Յետոյ կյիշէ սարկաւագը միանձնացեալ կրօնաւորները կամ ճգնաւորները. եւ ապա սուրբ Թագաւորները, եւ ընդհանուր ամենայն հաւատացեալները, արք եւ կանայք, ծերք եւ տղայք, եւ ամէն հասակէ անձինք որք հաւատով եւ սրբութեամբ իրիստոս ննջեցին :

Հ. Ժողովուրդը ինչ կպատասխանէ այն յիշատակութեանց .

Պ. Առաջիններուն պատասխան կուտայ՝ «Ցիշեա Skr եւ ողորմեա» ասելով. իսկ վերջին տանը կպատասխանէ թէ «Հաս ամենայնի եւ յաղագս ամենեցուն» . այսինքն՝ ամենայն խնդրուածոց համար եւ ամենուն համար. զոր փոքր ինչ առաջ քահանայն եւս ասած էր:

Հ. Սրբոց յիշատակութեան ատենը քահանայն ինչ աղօթք կընէ .

Պ. Եկեղեցւոյ համար եւ Եկեղեցւոյ առաջնորդաց համար կաղօթէ, եւ յետոյ ձայնիւ կասէ սրբազան կաթուղիկոսին համար .

,, Եւս առաւել զեպիսկոպոսապետն մեր , Եւ զպատուական հայրապետն ամենայն Հայոց գտէր (այսանուն) շնորհեցես մեզ ընդ երկայն առուրս ուղիղ վարդապետիքեամբ ։” (*):

Հ. Սարկաւագը այս միջոցին Բնչ կքարոզէ.

Պ. Աղօթական ձեւով վառք կուտայ Աստուծոյ ժողովրդեան կողմանէ ու կասէ .

,, Գոհութիւն Եւ վառարանութիւն մատուցանեմք քեզ Տէր Աստուած մեր՝ վասն սուրբ Եւ անմահ պատարագիս որ իվերայ սրբոյ սեղանոյս, զի զսա մեզ իսրբութիւն կենդանութեան պարզեւեսցես : Սովաւ շնորհեա զսէր՝ զիաստատութիւն Եւ զըդայի զիսաղաղութիւն ամենայն աշխարհի : Սրբոյ եկեղեցւոյ, Եւ ամենայն ուղղափառ Եպիսկոպոսաց : Եպիսկոպոսապետին մերոյ Եւ պատուական հայրապետին ամենայն Հայոց Տեառն (այս անուն) Եւ Առաջնորդին մերում (այս անուն) Արհի Եպիսկոպոսին . Եւ քահանայիս՝ որ զպատարազս մատուցանէ : Եւ վասն զօրութեանց Եւ յաղթութեանց քա-

Քեզի գոհութիւն Եւ վառք կմատուցանեմք Տէր Աստուած մեր՝ այս սուրբ Եւ անմահ պատարագիս համար որ սուրբ սեղանոյս վրայ է, որպէս զի պարզեւես զսա մեր կենաց Եւ վարուցը սուրբ լինելոյն միջնորդ Եւ առիք : Ասով պարզենէ մեզի սէր՝ հաստատութիւն հաւատոյ Եւ քուրք աշխարհիս ցանկա, լի խաղաղութիւն : (Ասով ողորմէ) սուրբ եկեղեցւոյ Եւ ամենայն ուղղափառ Եպիսկոպոսաց, մեր Եպիսկոպոսապետին Եւ պատուական հայրապետին ամենայն Հայոց Տէր (այս անուն) Կաթուղիկոսին, Եւ մեր Առաջնորդ (այս անուն) Արքեպիսկոպոսին, Եւ այս քահանայիս որ այս սուրբ պատարազը կը-

(*) Տաճկաստանի մէջ սովորութիւն է յիշատակել այս միջոցիս նաև. Կոստանդնուպոլսոյ Եւ Երուսաղեմի Սրբազան Պատրիարքները, Եւ Ռուսաստանի մէջ՝ Ռուսաց Կայսրը Եւ նորա օգոստափառ ազգատոհմը : — Նոյն յիշատակութիւնները կլրկնեն նաև. Արքականգլ Գոհութիւնին մէջ :

գաւորաց քրիստոնեից եւ իշխանացն բարեպաշտից : Աղաջեսցուք եւ խնդրեսցուք եւ վասն հոգոցն հանգուցելոց : Եւս առաւել վասն հանգուցեալ բարունապետացն մերոց , եւ շինողաց սուրբ եկեղեցւոյս , եւ որք ընդ հովանեաւ սորին են հանգուցեալ : Ազատութիւն եղբարց մերոց գերելոց , եւ շնորհ առաջիկայ ժողովրդեանս : Հանգիստ հաւատով եւ սըրբութեամբ իՔրիստոս կատարելոցն . եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս . աղաջեմք “ :

մատուցանէ : (Կաղաջեմք) նաեւ քրիստոնեայ բագաւորաց օօրանալուն եւ յաղբոյլինելոյն , եւ բարեպաշտ իշխանաց համար : Կաղաջեմք եւ կխնդրեմք նաեւ հանգուցեալ հոգիներուն համար . եւ մանաւանդ մեր հանգուցեալ վարդապետաց եւ առաջնորդաց , եւ այս սուրբ եկեղեցիս շինողներուն , եւ սորահովանոյն տակը հանգչողներուն համար : Ազատութիւն (կխնդրեմք) մեր գերի ընկած եղբայրներուն , եւ առաջիկայ ժողովրդեանս շնորհք եւ ողորմութիւն , եւ որոց որ հաւատով եւ սրբութեամբ իՔրիստոս ննջեցին՝ յաւիտենական հանգիստ : Ամենուն ալյիշատակը լինի սուրբ պատարագիս մեջ , կաղաջեմք :

Հ. Քահանայն այն միջոցին որոյ համար կաղօթէ ծածուկ .

Պ. Ժողովրդեան համար ընդհանրապէս , եւ որոյ համար որ կուզէ՝ կամ խնդրած են իրմէ՝ մասնաւորապէս .

Հ. Յիշատակութեանց մասը թնջ կերպով կվերջացընէ քահանայն .

Պ. Այս խօսքով օրհնելով զժողովուրդը .

,, եւ եղիցի ողորմութիւն մեծիս Աստուծոյ եւ Փրկչիս մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ “ :

Որում ժողովուրդն ալ կպատասխանէ . «Ամեկն . եւ ընդ հոգոյի յում» :

ՃԱՇԱԿՈՒՄՆ.

Հ. Ճաշակման մասը Բնչ կերպով կտկի .

Պ. Սարկաւագին այն քարոզովը՝ որով կյորդորէ զժողովուրդն որ յիշատակեալ սրբոց հետ աղաչանքներ ընեն Աստուծոյ , եւ սուրբ սեղանոյն վրայ մատուցուած պատարագին միջնորդութեամբը Հոգւոյն սրբոյ շնորհքն ու պարգեւները խնդրեն , եւ միանգամայն զսուրբ Աստուածածինն եւ զամենայն սուրբս յիշելով բարեխօս բռնեն :

Հ. Քահանայն այն քարոզին ժամանակն Բնչ աղօթք կընէ ծածուկ .

Պ. Այս աղօթքը՝ որ իբր յառաջաբանութիւն է Հայր մերին .

,, Աստուած ճշմարտութեան եւ Հայր ողորմութեան՝ գոհանամք զքէն , որ իվեր քան զերանելի նահապետացն , զմեր պարտաւորելոց առաւել մեծարեցեր ըգբնութիւն : Վասն զի նոցա Աստուած կոչեցար , իսկ մեզ Հայր համեցար անուանիլ զբալով : Եւ այժմ Տէր , աղաջեմք զքեզ , զայսպիսի առ իքէն զնորոգ եւ պա-

Ո՞վ Աստուած ճշմարտութեան եւ Հայր ողորմութեան , փառք եւ գոհութիւն քեզի , որ մեր մեղանորացս բնութիւնը աւելի պատուեցիր քան զերանելի նահապետները : Վասն զի դու նոցա Աստուածը կոչուեցար , իսկ մեզի Հայր անուանիլ կամեցար զբութեամբ : Այժմ եւս կաղաչեմք զքեզ Տէր , այս քո պարզեւած նոր եւ պա-

տուական անուանադրութեանս շնորհքը օր ըստ օրէ պայծառացուցեալ ծաղկեցո իմէջ եկեղեցւոյ քում սրբոյ“:

տուական անունին շնորհքը օրէ օր պայծառացուր ու ծաղկեցուր քու սուրբ եկեղեցւոյդ մէջ :

Եւ կվերջացնէ՝ ասելով ձայնիւ.

« Եւ տուր մեզ համարձակաձայն բարբառով բանալ զբերանս մեր, կարդալ զիեզ երկնաւորդ Հայր, երգել եւ ասել » :

Հ. Հայր մերը ով կասէ .

Պ. Դպիրները կերգեն, եւ նոցա հետ ժողովուրդը . իսկ քահանայն այն ազօթքը կասէ՝ որ Հայր մերին վերջի խօսքերուն իմաստովը շարադրուած է . երբոր դպիրք կդադրին, ինքը ձայնիւ կասէ Հայր մերին ետքի կտորը . « Զի յո և արքայութիւն եւ զօրութիւն, եւ փառք յաւիտեանս . ամին » :

Հ. Այս Հայր մերին վերջաբանութեանը վերայ թնչ գիտելիք կայ .

Պ. Այս « Զի յո և արքայութիւնը » թէպէտ աւետարանին յունական օրինակներուն մէջ ալ կայ, բայց լատինացւոց թարգմանութեանը մէջ չգտնուելուն պատճառաւ՝ ոմանք կարծեցին թէ Յունաց աւետարաններուն մէջ պատարագի խորհրդատետրէն մտեր է, Ոսկեբերանի ժամանակէն : Բայց այս կարծիքը անհիմն լինելուն մէկ ապացոյցն է միշտ գտնուիլը մեր թարգմանութեանը մէջ՝ որ Ոսկեբերանէն եւս առաջ է :

Հ. Հայր մերէն յետոյ ի՞նչ խնդիրը կընէ
քահանայն .

Պ. Խաղաղութիւն տալէն յետոյ կխոնարհի
սեղանոյն առջեւը , — ինչպէս որ ժողովուր-
դըն ալ այն միջոցին ծունկի վրայ կչոքի , —
եւ կասէ ծածուկ առ Հոգին սուրբ .

,, Որ աղբիւրդ ես կենաց եւ բղիսումն ողորմութեան
Հոգիդ սուրբ , ողորմեա ժողովրդեանս՝ որ խոնարհեալ
երկիրպազանեն աստուածութեանդ քում : Պահեա զսոսա
ամբողջս . տպաւորեա յոգւոց սոցա զձեւ մարմնոյ ցուցակի ,
առ իժառանգութիւն եւ իվիճակ հանդերձելոցդ բարեաց :

Հ. Ի՞նչ ասել է այս խօսքը . «Տպաւորեա
յոգւոց սոցա զձեւ մարմնոյ ցուցակի » .

Պ. Ասել է թէ «ինչպէս որ այս ժողո-
վուրդը մարմնով խոնարհած՝ երկրպագու-
թիւն կընէ սուրբ խորհրդոյս, տուր որ նոյն-
պէս խոնարհի քու առջեւդ հոգւով , եւ
ընդունի այն շնորհքներն որք հարկաւոր են
յաւիտենական կենաց ժառանգ լինելու հա-
մար » :

Հ. Ի՞նչ ասել է , «Քրիստոսիւ Յիսուսիւ Տե-
րամբ մերով » եւ այլն .

Պ. Այս խօսքը նախընթաց խորհրդա-
կան աղօթքին շարունակութիւնն ու վերջա-
ւորութիւնն է, եւ կնշանակէ՝ իձեռն Տեառն
մերոյ կամ շնորհօք Տեառն մերոյ Յիսուսի
Քրիստոսի :

Հ. Սարկաւագը ինչ մտքով կասէ այս մի-
ջոցիս «Պոսխումէ».

Պ. Որպէսզի ժողովուրդը ուշագրութեամբ
նայի քահանային վեր բարձրացուցած սուրբ
հաղորդութեան, եւ երկրպագութիւն ընէ:

Հ. Քահանայն սուրբ խորհուրդը բարձրա-
ցուցած ժամանակն ինչ կասէ.

Պ. «Խորբութիւն սրբոց» . կամ որ նոյն է (ըստ
այլ ձեռագրաց) «Մրբութիւն սրբոց» . այսինքն
այս սուրբ խորհուրդը ամենասուրբ մարմին
եւարիւն է Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի :

Հ. Ժողովուրդը ինչ կերպով կընէ երկրպա-
գութիւնը .

Պ. Այս սրտաշարժ խօսքերս ասելով՝ դրպ-
րաց բերնովը . «Միայն սուրբ, միայն Skr, Յի-
սուս Քրիստոս իփառս Աստուծոյ Հօր» . այսինքն
դու միայն ես Տէր մեր՝ Յիսուս Քրիստոս
իփառս Հօր Աստուծոյ :

Հ. Քահանայն ինչ կերպով կընծայէ սուրբ
պատարագը ամենասուրբ երրորդութեան .

Պ. Առաջ երից անձանց զատ զատ օրհ-
նութիւն կուտայ՝ ասելով, «Օրհնեալ Հայր սուրբ
Աստուած Աշմարիս . — Օրհնեալ Որդիդ սուրբ Աս-
տուած Աշմարիս . — Օրհնեալ Հոգիդ սուրբ Աստուած
Աշմարիս : Յետոյ առ ամենասուրբ երրորդու-
թիւնն կասէ . «Օրհնութիւն եւ փառք Հօր եւ Որդոյ
եւ Հոգույն սրբոյ . այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւի-

տեսից . ամեն » : Դպիրներն ալ կկրկնեն նոյն
փառատրութիւնը երգով :

Հ. Այն միջոցին քահանայն ինչ աղօթք
կընէ ծածուկ .

Պ. Կխնդրէ իրիստոսէ շնորհք իրեն եւ
բոլոր ժողովրդեան՝ որ արժանապէս հաղոր-
դուին նորա անարատ մարմնոյն եւ պա-
տուական արեանը , ասելով .

„ Նայեաց Տէր մեր Յիսուս Քրիստոս յերկնից խըրբու-
թենէ քումմէ , եւ յաբոռոյ փառաց քազաւորութեան քոյ :
Եկ խըրբել եւ իկեցուցանել զմեզ , որ ընդ Հօր նստիս եւ
աստ պատարազիս : Արժանի արա տալ մեզ յանարատ մար-
մնոյ քումմէ եւ իպատուական արենէ , եւ իձեռոս մեր ամե-
նայն ժողովրդեանս « :

Յետոյ երկրպագութեամբ կհամբուրէ սե-
ղանը , եւ սուրբ մարմինը կառնու ամբողջ
կընկղմէ անապական արեանը մէջ՝ ինշան
սուրբ մկրտութեան քրիստոնէիցս , եւ կասէ .

„ , Տէր Աստուած մեր որ կոչեցեր զմեզ յանուն միածնի Որ-
դոյ քո քրիստոնեայս , եւ շնորհեցեր մեզ մկրտութիւն հո-
գեսոր աւազանաւն իբողութիւն մեղաց , եւ արժանի արարել
զմեզ հաղորդի սուրբ մարմնոյ եւ արեան Միածնի քո : Եւ
այժմ , աղաջեմք զքեզ Տէր , արա զմեզ արժանի ընդունել
զուրբ խորհուրդս զայս մեզ իմեղաց քողութիւն . եւ զո-
հութեամբ փառաւորել զքեզ ընդ Որդիոյ եւ ընդ սրբոյ
Հոգեոյդ . այժմ եւ . « :

Հ. Ի՞նչ խորհուրդ ունի քահանային դառ-
նալը առ ժողովուրդն՝ սուրբ Խորհուրդը
ձեռքը բռնած .

Պ. Ինչպէս որ այն միջոցին ասած խօսքերէն եւս կտեսնուի , այն գեղեցիկ արարողութեան միտքն է՝ շարժել ժողովրդեան ջերմեռանդութիւնը առ սուրբ Խորհուրդն եւ Հաղորդուելու փափաքը յորդորել :

Հ. Ո՞րն են այն խօսքերը .

Պ. „ Խորիք խորիք պատուական մարմնոյ եւ յարենէ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի ճաշակեսցուք սրբութեամբ , որ իջեալ իյերկնից բաշխի իմիջի մերում : Սա է կեանք , յոյս , յարութիւն , քանութիւն եւ քողութիւն մեղաց : Սաղմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերոյ . սաղմոս ասացէք Երկնաւոր քագաւորիս մերում անմահի , որ նստի իկառս քրովեկականս “ (*) :

Հ. Քահանային եւ ժողովրդեան սուրբ խորհուրդը ճաշակելը կամ հաղորդուիլը ինչ արարողութեամբ կլինի .

Պ. Առաջ սարկաւագը կքարոզէ քահանային ետքի խօսքերուն իմաստովը թէ

„ Սաղմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերոյ , դպիրք , ձայնիւ քաղցրութեամբ զերզս հոգեւորս : Զի սմա վայելեն սաղմոսք եւ օրինութիւնք , ալելուք եւ երզք հոգեւորք : Պաշտօնեայք , հանդերձ երգովք սաղմոս ասացէք , եւ զՏէր յերկինս օրինեցէք “ :

Դպիրները կերգեն այս հին եւ գեղեցիկ երգը .

(*) Հին եւ ընտիր զբագրաց մէջ այսպէս կկարդացուի . « Սա է կեանք , յոյս յարութեաև , քանութիւն եւ քողութիւն մեղաց » բայց սովորական ընթերցուածին իմաստն ալ նոյն է :

„ Քրիստոս պատարագեալ՝ բաշխի իմիջի մերում . ալելուիա :

„ Զմարմին իւր տայ մեզ կերակուր , եւ սուրբ զարիւն իւր ցողէ իմեզ . ալելուիա :

„ Մատիք առ Տէր եւ առեք զլոյս . ալելուիա :

„ Ճաշակեցէք եւ տեսէք զի քաղցը և Տէր . ալելուիա :

„ Օրհնեցէք զՏէր յերկինս . ալելուիա :

„ Օրհնեցէք զնա իբարձունս . ալելուիա :

„ Օրհնեցէք զնա ամենայն հրեշտակք նորա . ալէ .:

„ Օրհնեցէք զնա ամենայն զօրութիւնք նորա . ալէ “ :

Իսկ քահանայն նոյն միջոցին սուրբ մարմինը ձեռքը բռնած՝ կամէ .

„ Զ՞որ օրհնութիւն կամ զ՞որ զոհութիւն իվերայ հացիս եւ բաժակիս ասասցուք : Այլ Յիսուս , զքեզ միայն օրհնեմք հանդերձ Հարբդ եւ ամենասուրբ եւ բարերար Հոգովդ . այժմ եւ միշտ եւ յափառեանս յափառենից . ամեն “ :

Յետոյ չորս կտոր կբեկանէ եւ բաժակին մէջ կձգէ՝ ասելով . « Լրումն Հոգոյն սրբոյ » :

Հ. Այս խօսքին իմաստն ինչ է .

Պ. Երկու նշանակութեամբ կրնայ հասկըցուիլ . մէկը այս՝ թէ « Սուրբ պատարագին խորհուրդը այս տեղ Հոգւոյն սրբոյ աղդեցութեամբը կատարումը կառնու » : Միւսն ալ այս՝ թէ « Ինչպէս որ Քրիստոս Տէրն մեր խաչին վրայ Ամենայն ինչ կատարեալ է ասելով խոնարհեցոյց գլուխն ու աւանդեց սուրբ Հոգին , նոյնպէս եւ այժմ խորհրդական մահուամբ կկատարուի Հոգւով սրբով խաչին վրայ մատուցած պատարագը » :

Հ. Քահանայն ինչ պատրաստութիւն կընէ ճաշակուելու համար .

Պ. Առաջ երեք աղօթք կասէ առանձնաբար առ Հայր եւ Որդին միածին . յետոյ ինքզինքը կտեառնագրէ, սուրբ հաղորդութենէն կխընդրէ իրեն՝ ժողովրդեան եւ բոլոր աշխարհիս համար զանազան շնորհք եւ ողորմութիւն, եւ իւր թշնամիներուն ու զինքը ատողներուն մեղացը թողութիւն, եւ ահիւ եւ դողութեամբ կճաշակէ սուրբ մարմնէն եւ բաժակէն՝ ասելով .

„ Հաւատով հաւատամ յամենասուրբ Երրորդութիւնդ ի Հայր եւ յՈրդի եւ ինզիդ սուրբ : Հաւատով ճաշակեմ զսուրբ եւ զկենդանարար եւ զփրկագործ մարմինս քո Քրիստոս, Աստուած իմ Յիսուս, իբողութիւն մեղաց իմոց : Հաւատով ըմպեմ զսրբարար եւ զմաքրիչ արիւնս քո Քրիստոս, Աստուած իմ Յիսուս, իբողութիւն մեղաց իմոց : Մարմին քո անապական լիցի ինձ իկեանս : Եւ սուրբ արիւն քո իքառութիւն եւ իբողութիւն մեղաց “ :

Հ. Սարկաւագն ալ կհաղորդուի՞ թէ ոչ .

Պ. Բստ կարգին պէտք է քահանայէն ետքն ալ սարկաւագը հաղորդուի, թէպէտ եւ այժմ շատ տեղ այս գովելի սովորութիւնը դադրած է .

Հ. Ժողովուրդը ինչ կերպով կհաղորդուի .

Պ. Սարկաւագը բարձր ձայնով կասէ ժողովրդեան՝ վարագոյրը բանալով . « Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիֆ եւ սրբութեամբ հաղորդեցարով » :

Դպիրները պատասխան կուտան սազմոսին խօսքովը . «Ասուած մեր եւ Տէր մեր երեւեցաւ մեզ . օրհնեալ եկեալ անուամբ Տեառն » :

Եթէ արժանաւորք կան՝ կհաղորդուին , եւ այն միջոցին դպիրները խորհրդաւոր շարական կամ տաղ մը կերգեն :

Յետոյ քահանայն սուրբ ընծայիւք կիսաչակնքէ ժողովրդեան վրայ ու կասէ .

„Կեցո Տէր զժողովուրդս քո , եւ օրինեա զժառանգութիւնս քո . հովուեա եւ քարձրացո զսոսա յախմնետէ մինչեւ յահիտեան “ :

ԳՈՀՈՒԹԻՒՆ .

Հ. ձաշակմանէն ետեւ ինչ արարողութիւն կայ .

Պ. Վարագոյրը , մանաւանդ փաքը վարագոյրը (ուր որ կայ) կքաշուի , եւ քահանայն առանձին , դպիրքն ալերդով գոհացողական աղօթքներ կընեն , ինոյն յորդորուելով եւ սարկաւագին խօսքերէն :

Հ. Դպիրներուն երգած առաջին գոհութիւնը ո՞րն է .

Պ. „ Լցաք իբարութեանց քոց Տէր , ճաշակելով զմարմին քո եւ զարիւն . փառք իբարձունս կերակրողիդ զմեզ : Որ հանապազ կերակրես զմեզ , առաքեա իմեզ զհոգեւոր քո զօրինութիւնդ . փառք իբարձունս կերակրողիդ զմեզ “ :

Հ. Քահանայն ինչ աղօթք կընէ ծածուկ .

Պ. Գոհանամք զքեն Հայր ամենակալ, որ պատրաստեցեր մեզ նաև համարակիստ սուրբ զեկեղեցի, տաճար սրբութեան, ուր փառաբանի սուրբ Երրորդութիւնդ. ալելուիա:

„ Գոհանամք զքեն Քրիստոս բազաւոր՝ որ պարզեւեցեր մեզ կենդանութիւն կենարար մարմնով եւ արեամբ քով սրբով. շնորհեա զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն. ալելուիա :

„ Գոհանամք զքեն Հոգի ճշմարիտ, որ նորոգեցեր սուրբ զեկեղեցի. անարատ պահեա հաւատով Երրորդութեանդ, յայսմինետէ մինչեւ յաւիտեան. ալելուիա “:

Հ. Սարկաւագը ինչ խօսքերով կյորդորէ գժողովուրդը իգոհացողութիւն.

Պ. „ Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաջեսցուք : Եւ եւս հաւատով ընկայեալք յաստուածային սուրբ՝ յերկնային՝ յանմահ՝ յանարատ եւ յանապական խորհրդոյս, զՏեառնէ գոհացարուք “:

Հ. Դպիրներուն երգած երկրորդ գոհութիւնը ո՞րն է .

Պ. „ Գոհանամք զքեն Տէր, որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ քո, բաշխելով զմարմինդ եւ զարիւնդ իփրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց “:

Հ. Պատարագին վերջի հանդիսաւոր աղօթքը ո՞րն է .

Պ. «Որ օրինես զայնոսիկ» աղօթքը, զոր վարագուրին բացուելէն ետեւ կասէ քահանայն՝ սուրբ աւետարանը ձեռքը բռնած .

„ Որ օրինես զայնոսիկ՝ | Դուն որ զքեզ օրինողները
որք օրինեն զքեզ Տէր, եւ | կօրինես՝ Տէր, եւ սուրբ կը-
սուրբ առնես զյուսացեալս | նես զանոնք որ իրենց յոյսը
իքեզ . կեցո զժողովուրդս քո | իքեզ դրած են, փրկէ քու

եւ օրինեա զժառանգութիւնս քո . զլրումն եկեղեցւոյ քո պահեա : Մըրեա զսոսա որք ողջունեցին սիրով զվայել- չութիւն տան քո : Դու զմեզ փառաւորեա աստուածային զօրութեամբ քով , եւ մի բո- դուր զյուսացեալս իքեզ : Զխաղաղութիւն քո պարզե- ւեա ամենայն աշխարհի , ե- կեղեցեաց , քահանայից , բա- գաւորաց քրիստոնէից , եւ զինուորեալ մանկանց նոցա եւ ամենայն ժողովրդեանս : Զի ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարզեւք կա- տարեալք իվերուստ են ի- շեալ առ իքեն , որ ես Հայր լուսոյ , եւ քեզ վայելէ փառք , իշխանութիւն եւ պատշի . այժմ եւ միշտ եւ յաւիտեա- նըս յաւիտենից . ամեն “ :

ժողովուրդդ եւ օրինէ քու ժառանգութիւնդ . քու եկե- ղեցիդ ամբողջ եւ անսասան պահէ : Մըրէ եւ մաքրէ իմե- դաց այս քու ժողովուրդդ որ սիրով եկաւ ողջունեց քու տաճարիդ փառաւորու- թիւնը : Դուն փառաւորէ զմեզ քու աստուածային զօ- րութեամբդ , եւ ձեռքէ մի բոդուր զմեզ՝ որ քու վրադ դրած եմք մեր յոյսը : Քու խաղաղութիւնդ պարզեւէ բոլոր աշխարհիս , եկեղեցի- ներուն , քահանաներուն , քրիստոնեայ բագաւորնե- րուն եւ նոցա զինուորներուն եւ բովանդակ այս ժողովը- դեան : Վասն զի ամեն տե- սակ բարի տուրք եւ ամե- նայն կատարեալ պարզեւք վերէն կիշնեն , այսինքն քեզմէ , ով Հայրդ լուսոյ , եւ քեզ կվայելէ փառք , եւ այլն :

Հ. Դպիրները ի՞նչ երգով կվերջացնեն ի- րենց փառաբանութիւնները .

Պ. Սաղմոսին այս տունը երեք անգամ կը րկ- նելով . « Եղիցի անուն Տեառն օրինեալ յայսինետէ մինչեւ յաւիտեան » :

Հ. Ի՞նչ կնշանակեն քահանային այն խոս- քերն որ կասէ՝ առ ժողովուրդը դառնալով .

, Կատարումն օրինաց եւ մարզարէից դու ես Քրիստո
Աստուած Փրկիչ մեր , որ լցեր զամենայն հայրակամ տնօրէ
նութիւնս քո . Իից եւ զմեզ Հոգեովկ քով սրբով “ :

Պ. Ասել կուզէ թէ « Սուրբ պատարագը
այն ատեն արժանապէս մատուցած կլի-
նիմք՝ երբոր Հոգւով սրբով , եւ նորա ամե-
նայն շնորհքներովը լցուիմք . ուստի զայն
կխնդրեմք քեզմէ Քրիստոս Փրկիչ մեր » :

Հ. Վերջին աւետարանին ընթերցմունքը
Բնչ խորհուրդ ունի .

Պ. Թէպէտ եւ այն աւետարանը պատարա-
գին հետ անմիջական կապակցութիւն մը
չունի , բայց ինչպէս որ եկեղեցական պաշտա-
մանց եւ խորհրդակատարութեանց մեծ
մասը աւետարանով կվերջանան , նոյնպէս
եւ սուրբ պատարագը աւետարանով կվերջա-
ցընեմք , որ իմացուի թէ Քրիստոսի Տեառն
մերոյ կենարար վարդապետութեամբը կըս-
կսիմք եւ կաւարտեմք մեր ամենայն հոգեւոր
գործերն ու աղօթքները :

Հ. Ինչո՞ւ համար սովորաբար իբրեւ վեր-
ջին աւետարան՝ Յովհաննու առաջին գլու-
խը կկարդացուի .

Պ. Գլխաւորապէս մէջի այն խօսքին հա-
մար որ կասէ . « Եւ Բանն մարմին եղեւ եւ քնա-
կեաց իմեզ » . որ կնշանակէ թէ կհաւատամք
որ Բանն Աստուած , որ յարգանդի ամենա-

սուրբ Կուսին մարմին եղաւ, այսինքն մարդացաւ ու մեր մէջ բնակեցաւ, նոյն կուսածին մարմնովը պատարագեցաւ իխաչին, եւ պատարագի խորհրդովը ամէն անգամ կնորոգուի նորա ներկայութիւնը մեր մէջ, ինչպէս որ այսօր եւս նորոգուեցաւ:

Հ. Ժողովուրդը ինչ կերպով կարձակուի .
Պ. Սարկաւագին քարոզութեամբը քահանային օրհնութիւնն ընդունելէն ետեւ՝ կմօտենայ կհամբուրէ նորա ձեռքի սուրբ աւետարանը ինշան հաւատոյ, եւ ապա օրհնեալ նշխարէն մաս մը կառնու ու կերթայ, փառք եւ գոհութիւն տալով Աստուծոյ: Այն միջոցին դպիրքը կերդեն «Իսկր պարծեսցի անձն իմ» սաղմոսը, կամ ուրիշ խորհրդաւոր տաղ մը: Իսկ քահանայն բոլոր ժողովուրդը արձակելէն ետեւ կդառնայ դէպ իսեղանը, երեք անգամ երկրպագութիւն ընելով կասէ. «Տէր Աստուծ Յիտու Քրիստո, ողորմեա ինձ». Եւ կերթայ աւանդատունը, զգեստները կհանէ:



ՑԱՆԿ ԳԼԽՈՅ

Եջ.	1
Նախագիտելիք	1
Զգեստք	5
Ժամուց կամ Ցիշելիք	6
Անուրք եւ ժամ Պատարագին	—
Ընդհանուր կարգ եւ աղօթք Պատարագին	8
Աղօթք զգեստաւորութեան քահանային	10
Սկզբնաւորութիւն Պատարագին	18
Մպաս դնել եւ խնկարկութիւն	24
Ժամամուտ	31
Երեքսրբեան փառաբանութիւն	35
Ընթերցուած , Աւետարան եւ Հաւատամք	40
Վերաբերութիւն	48
Ողջոյն	57
Սրբագործութիւն	61
Կանոն Պատարագի	66
Ցիշատակութիւնք	73
Ճաշակումն	79
Գոհութիւն	87





2785

007 4542

«Ազգային գրադարան



NL0027572

